

ԱՐԱՄ ԹԻՒՐՍՊԵՏՆ

ՓԱՐԻԶԻ

ՓՈՂՈՑՆԵՐՈՒՆ

ՄԵԶ



ՓԱՐԻԶ
Տպարան Պ. ԷԼԵԿԵԱՆ
1937

Avo

Զ Օ Ն

ՏԻԱՐ ՆԵՐՍԻՆ ԿԻՒԼՊԵՆԿԵՑՆԻ
ի Հոնտոն

ՏԻԱՐ ՅԱՐՈՒԹԻՒՆ ԿԻՒԼՊԵՆԿԵՑՆԻ
ի Նիւ - Եռք

Ի ՆՉԱՆ՝ ԱԻՐԱՋԻՐ ԵՐԱԽՄԱԳԻՈՒԹԵԱՆ

Ն Ա Խ Ա Բ Ա Ն



Փարիզի փողոցները՝ լաւագոյն դիտարանն է, մարդկային հոգեբանութիւնը ուսումնասիրելու՝ ամենարնտիր ձուլարան մը՝ իրական կեանքի շարժառիթները զտելու համար, ով որ Փարիզի փողոցներու գիտութեանց դասընթացքներուն չէ հետեւած՝ հաւակնութիւնը չի կրնար ունենալ իրական կեանքը ճանչնալու, աւելի հեշտ է Սորպոնի Համալսարանէն վկայական մը ունենալ, քան թէ՝ Փարիզի փողոցներէն շրջանաւարտ ելլել, Ան որ՝ Փարիզի սալայատակներու գաղտնիքներէն զուրկ է, իրական կեանքը իրեն համար միշտ գաղտնիք մը կը մնայ, այս վերջին մենաշնորհն ալ վիճակուած է, բախտին վերջին անիւին լծուած էակներու գասակարգին, որոնք ընութենէն ժառանգած են, պողպատեայ կամք մը եւ լայնածաւալ փիլիսոփայութիւն մը :

ԶԱՅԻՆ Է . . . անծրեւախառն ցուրտը՝ կը թափանցէ անպատսպար մարմոցդ՝ մինչեւ ոսկորներուդ ծուծը, սարսուսի ենթարկելով բոլոր էութիւնդ. թափառական հրեայի ցուպդ դողդոզուն ձեռքերուդ մէջ, անհընդհատ կը քալես դէպի անորոշ նպատակ մը՝ անզզայ արտքին ու ներքին ցաւերուդ, անաարբերութեա՞ն, գեռթեա՞ն, ծիծաղի՞, փոխն ի փոխ ալիքներուն կուրծք

ANNO

տալով՝ կրկին ինքզինք աշխարիս երջանիկ մարդը կը համարես, երբ օրուան մար իրոսութեան շրջանդ աւարտած՝ պնակ մը ապուրի առջեւ կը գտնուիս, փա՛ռք տալով՝ որ բախտը բեզ բոլորովին չէ լքած....

Ամսու ե . . . տարը ուժգործին Կ'ազդէ զղային գրութեանդ եւ դատարկ ստամոքսից վրայ՝ ուղեղիդ մէջէն՝ մասնաւոր երաժշտութիւն մը կը լսես, նախակ սրա գիտ գլխի պառաներու, սրաինքը առատ կը հոսի, հալած ու մաշած մարմնոյդ վրային՝ դողդոզոյն ոտքերդ իւրաբանչիւր բայլիդ կ'րմբոստանայ եւ կը յամառի չի յառաջանալ։ Ծակ գրպանդ՝ սոճարաններէն հեռու կը պսհէ բեզ, նորէն փառք կու տաս, Փարիզի Քաղաքապետութեան, որ բեզի պէններուն համար՝ պողոտաներուն երկայնքը հանգստարաններ պատրաստած է . . .

Քայէ . . . Տայէ . . . Մա սպասիրու Գիւնը եւ Ազգասիրութիւնը փշալից դափնիներ հիւասծ է, որու մրրկայոյզ ճակարիդ, մարդկային երախտագիտու Պեան արդար վարձատրութիւնն է, որ կը քաղես հիմա . . . Քայէ . . . եւ մի տրտնջար, քանի որ՝ կամաւոր զոհարիւրութիւններուդ անխուսափելի հետեւանքներն են, որ կը ճաշակես, կրկին գոհ եղիր, որ անծանօթ հորիզոն մը պարզուած է առջեւդ՝ լրագրողի հետարքրութիւնդ յագեցնող, նայէ՛, տե՛ս, ուսումնասիրէ մարդկային հոգեբանութիւնը՝ իր բոլոր տեսանելի ու անտեսանելի ծալքերով, օգտակար դասեր հանէ պատկանած ցեղիդ նորածիլ ճիւղերուն՝ կեանիրի պայքարին համար։

ALO


Քալէ . . . Քալէ . . . հպարտորէն քալէ պարտականութեան ճամբուն վրայ, մի տկարանար, մի վհատիր, զղօման ճիչ մ'իսկ չի սրբապղծէ քու յրթներդ՝ շուրջդ յարուցուած վայնասունները կը նուասաւացնեն, միմիայն՝ քու անբարունակ վիճակիդ բուն հեղինակները՝ այդ մարդակերպ հրէշներու փառած ու նեխած հոգիէն ժայթքող գարշահոասութիւնները՝ չեն կարող վարակել քու բարոյական հեղինակութիւնդ՝ տկարացած մարմինդ իսկ նուիրական է այլեւս յաջս ժողովուրդին, դուն ինկած չես, այլ՝ Հայրենիքի պատապանութեան պատճեփին վրայ վիրաւորուած զինւոր մը, թոթուէ կրկին անհաստական ցաւերուդ մաահոգութիւնը՝ վերջին շունջդ իսկ նուիրէ Ազգային իտէալիդ՝ Փարիզի փողոցներու դիտարանէն՝ խոնարհէ Ազգային ու Ընկերային ցաւերու վրայ՝ տպաւորութիւններդ գրի յանձնէ, որմէ՝ օգտակար ու արդիւնաւոր դասեր կրնան հանել հայրենակիցներդ :

Քու ցաւերուդ, տանջանքներուդ որովայնէն թող նոր լոյս մը ծագի Ազգային վիրկութեան ճամբուն վրայ՝ որուն արծակած ճառագայթները՝ վիրկարար Մենատոր հանդիսանայ Հայրենազուրկ Ցեղիդ բազմաշարչար բեկորներուն :

ԱՐԱՐ ԹԻՒՐԱՊԵԱՆ

3, Rue Léonor, PARIS (20^e)

AVO



ՓԱՐԻԶԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՆ ՄԵԶ

→→→*←←←

Բարեկամ Շառարշը՝ խորհուրդ կու տայ ինձ՝ որ
ես ալ իմ Յուշերս հրատարակեմ, ձեռագիրը գրեթէ
պատրաստ է, միայն թէ՝ Յուշերս հանրութեան զիտակ-
ցութեան յանձնելու համար Մամուլ մը կը պակսի,
«Յառաջ»ը իր սեփական ակնոցով կը դիտէ գեպքերը՝
թէև համակիր, միշտ նոյն տեսակէտները չենք պաշտ-
պաներ, աարակարծութիւններ ունինք կենսական
խնդիրներու շուրջ՝ հետեւաբար «Յառաջ»ի սիւնակ-
ները վարժուած չեն «Խթան»ի խայթոցներուն ճշմա-
րիտ արտայայտիչը ըլլալու, այո, ուրիշ լրագիրներ
չեն պակսիր, գժբախտութիւնը այն է որ՝ իմ պաշար-
ներս մուտք չեն կրնար ունենալ նպարավաճառներու
խանութներուն մէջ . . . :

Ինչպէս որ ընթերցողը կը տեսնէ, պարագաներու
բերումով՝ Յուշերուս հրատարակութիւնը՝ գոնէ առայժմ՝
առկախ կը մնայ, ներկայ հրատարակութիւնը նախա-
կարապետ մըն է, որ պիտի պարունակէ հինգ տարի-
ներէ ի վեր Փարիզի փողոցներուն մէջ կատարած
ուսումնասիրութեանցս հաւաքածոն՝ որմէ օգտակար
գասեր կրնան հանել երիտասարդ հայրենակիցներս

AVO

« à quelque chose le malheur est bon » Կ'րսէ ֆրան-
սական տռածքը :

Երիտասարդ հայ բարեկամու; դուն որ զիս կը
կարգաս, հետեւէ ինձ՝ քայլ առ քայլ՝ Փարիզի փողոց-
ներուն մէջ, քու անփորձ մատներովդ շօշափէ այն
վէրքերը՝ որ իմ պասյտներուս ընթացքին՝ քեզ կը
մատնանշեմ, զիտացիր գանագանել բարին՝ չարէն՝ հաս-
կրցիր թէ՝ ինչ է իրական կեանքը և այս անցողակի
Աշխարհը փոխորկող շարժառիթը՝ Աստուած պապան
կամ բնութիւնը՝ մեքենայ մը զետեղած է զլիսիդ մէջ,
որ ազեղ կը կոչուի, զիտացիր այդ մեքենան շարժման
մէջ գնել, բոլոր ահասածներդ կշռել ու չափել, ի մի
բան՝ արամաբանել սորմէ, մի խարուիր փայլուն բա-
ռերէ և մի տարուիր նպատակաւոր ճոռոմաբանու-
թիւններու հսանքէն՝ մի յանձնուիր քու երիտասարդ
կիրքերուդ, իւրաքանչիւր բանի խորը թափանցէ,
եթէ կ'ազես յաջողութեամբ թիսովարել անձնական
նուակիդ կեանքի ալիքներուն մէջէն՝ զէպի նուանան-
գիստ, ևս ինքզինքս երջանիկ պիտի զգամ կրկին՝ եթէ՝
կարենամ փորձառութիւններս օգտագործելով քու մօտդ
համեստ Մենասրի զերը կատարել:

1931ին՝ Մարտէյլի նշանաւոր Միացալը՝ ամէն ինչ
տապալած էր, զիս ալ նետած էր Փարիզի փողոցներուն
մէջ, այս փոխորկալից շրջանէն՝ ինձ ժառանգութիւն
կը մնար, կտառարեալ անկուտափութիւն, շարունակական
գլխի պառյա՝ սակորի մասնակի հիւանդութիւն մը՝
որով՝ ինձ համար կեանքի նոր շրջան մը կը սկսէր

ALO

այլեայլ անակնկալներով բեռնաւորուած՝ որու ծանրութեան տակ վերջնականապէս չընկճուելու համար, պողպատեայ կամք մը և լայնածաւալ փիլիսոփայութիւն մը հարկաւոր էր, ինչ որ մենաշնորհը չէր երբեք, կուսակցական աւազաններու մէջ մկրտուած խմբագիրներու՝ որոնք, գո՞նէ, օրական պիֆթէկի ապահովութիւնը կը զգան իրենց գրչին ծայրը :

Փարիզ հասնելում՝ կը փութամ դիմել մասնագէտ վիրաբոյժ՝ Տօքթէօր Եազուպեանին՝ որ Պոլսէն արդէն մեր ընտանիքին ծանօթ էր, զուարձագէմ և կատակախոս Տօքթէօրը՝ զիս լաւ մը քննելէ վերջ եզրակացուց .

— Զաւակս, դուն կեանք ազատելու և բոլորովին բուժուելու համար, երկու տարի Պերկ-Բլաժինամուելու ես :

— Շատ լաւ, Տօքթէօր, ինձ բարի խորհուրդներ կու տաք, միայն թէ՝ զանոնք գործադրելու անհրաժեշտ միջոցները կը պակսին :

— Դալուսա ազգականիդ հետ ի՞նչպէս ես զաւակս :

— Մեջերնիս սեւ կատու անցած է, Տօքթէօր, ան կը նախընտրէ կախազանի միջոցաւ զիս անդիի Աշխարհը զրկել՝ քան թէ՝ Պերկ-Բլաժի միջոցաւ կեանքս փրկել՝ այսուհանգերձ փորձ մը պիտի կատարեմ Պ. Գալուստի մօտ. թերեւ՝ աղէկ մէկ տամարին հանգըպի, թէկ՝ այս մասին յոռեակս եմ, ոսկիներու մշտնջենական շփման նեղքեւ՝ անոր տամարները և սիրող մետաղի կարծրութիւն ստացած են, ի՞նչ կը պարտիմ, Տօքթէօր :

— Քեզի համար 40 ֆրանք զաւակս :

AVO

Տօքթէօր Եաղուապը՝ իբր փափկանկատ անձնաւուրութիւն չէր ուզեր զիս դասաւորել հասարակ մահկանացուներու շարքին մէջ, ահա ինչո՞ւ համար 10 ֆրանք եւ աւելի կը պահանջէր, դիւրազգացութիւնս չվիրաւորելու դիտաւորութեամբ։

Երկրորդ այցելութիւնս եղաւ՝ Տօքթէօր Թորդոմհանին՝ ալեւոր ծերունին՝ զիս լաւ մը քննելէ ու զննելէ յետոյ՝ եզրակացուց։

— Մտային յոգնութիւնդ բարդուած է ստամոքսի անմարսողութեամբ՝ որով գլխի պտոյտներու ենթակայէք, ժամանակի խնդիր է, մասնաւոր խնամքի, հանգիստի և օդի պէտք ունիք

— Ի՞նչ կը պարտիմ, Տօքթէօր, կարծես թէ՝ այս խօսքերը ելեկտրական հոսանքի մը ազգեցութիւնը ունեցած ըլլային՝ Տօքթէօրը՝ ամբողջ մարմնովը ցնցըւելով վեր ցատկեց և հետեւեալ յանդիմանական բառերը արտասանեց։

— Ամօթ է, մեր միջև դրամի խնդիր չի կրնար ըլլալ։

Ապշած ու հիացած երեսը կը նայէի. բաւական պայքարելէ վերջ՝ հազիւ կարողացայ գոնէ՛ քսան ֆրանք մը սպրտեցնել սեղանին վրայ։

Երբ դուքս ելայ, բնազորէն՝ բաղդատութիւն մը ըրի հայ վիրաբոյժի մը և հայ բժիշկի մը տարբեր մտայնութեան մասին՝ առաջինը՝ գործնական մարդ, կ'ուզէ խորհուրդ մը տալ և տուած խորհուրդին փոխաբէնը կը ստանայ առանց իրեն ներկայացող հիւանդին կարողութիւնը նկատողութեան առնելու, մինչզեռ,

AVO

երկրորդը իտէալիստ մարդ, տարբեր կերպով կ'ըմբռնէ
իր կոչումը՝ իր մատուցած ծառայութեան փոխարէն
ոչ մի վարձատրութիւն կը սպասէ և կամովին կ'ուզէ
որ տուժողը ինքը ըլլայ և ո՛չ թէ հիւանդը՝ անտեսելու
չէ սա էական կէտը թէ՝ երկրորդը՝ աւելի խատապահանջ
ըլլալու արդարացի պատճառներ ունէր, այս երկու
բազգատութիւններէն թող ընթերցողը եզրակացութիւն
մը հանէ, իւրաքանչիւրը իր տեսակէտին համապա-
տասիսան, գալով ինձ ես շնորհակալ եղած եմ Տօքթէօր
եաղուպեանին՝ որ զիս նկատած էր անցեալի փառքովը
շրջապատուած։ Երախտապարտ կը մնամ սակայն՝
Տօքթէօր թորգոմեանին՝ իր անձնութրութեան գործնա-
կան ապացոյցը տուած ըլլալուն համար, որ ինձ տոփիթ
կու տայ սրտիս խորանին մէջ պատւոյ տեղ մը ապա-
հովել իր յիշատակին։



ՊԵՐԿ - ԲԼԱՓ



Պերկ-Բլաֆ հասնելուո՞ ուղղակի կը դիմեմ ծանօթ
զեղագործ՝ Պ. Թուհլածեանին՝ տուանց այլեայլի՝ իրեն
կը նկարագրեմ ճշգրիտ գրութիւնս, Պ. Թուհլածեան
ինձ խորհուրդ կու տայ անմիջապէս օբերասիոնի հն-
թարկուիլ, քանի որ՝ նիւթական միջոցս չեր ներեր
երկու տարի խնամուիլ։ Վերջէն հաստատեցի որ,
Պերկ-Բլաֆի մէջ, հիւանդները երկու դասակարգի կը

AVO

բաժնեն։ Դրամ չունեցողներուն հարցը կ'ուզէին լուծել
գանսնք անյապաղ օթերասիոնի ենթարկելով, հոգ չէ
թէ մահուան վտանգ իսկ բլար, մինչդեռ՝ գրամատէր
հիւանդները կը ջանան տարիներով Պերկ պահել։
Հիւանդութիւնը շահագործումի միջոց մը եղած է, որմէ
կ'ասպրի գրեթէ քաղաքին բոլոր բնակչութիւնը։ Բժիշկ,
գեղագործ, հիւանդապահուհի, պանդոկապետ համա-
ձայնութիւնը մը գոյացուցած են իրենց շահերը պաշտ-
պառելու և կարելի եղածին չափ հարուստ հիւանդներ
քաշելու գեպի Պերկ, իրը կաթնառու կով։ Կարելի
եղաւ ինձ միմիայն ութ ամիս մնալ Պերկ-Բլաժ, քանի
որ՝ Մարսէյլ հին ծանօթներէ բազկացած Յանձնա-
խումբ մը միմիայն չորս ամիս կարողացաւ իմ պէտ-
քերս հսկալ, մնացած չորս ամսուան ծախքերը կար-
գագրուած են Պ. Թուհլահանի և Maison de Santéի
անօրէնին միջեւ։ Կրկին շնորհակալ ու երախտապարա-
եմ Պ. Թուհլահանին, որ ուրիշ ոչ մի հայու չըրտածը
ինձ համար ըրաւ։

Պ. Թուհլահան, Պալսեցի, 74 տարեկան ալեւոր ծե-
րունի մըն է՝ իր փառաւոր մօրուքով, ասկէ շուրջ 45
տարի առաջ Պերկ-Բլաժ կ'երթայ, թէ իր արհեստը գոր-
ծադրելու Hôpital Maritimeի մէջ և միւնոյն ժամանակ
խնամուելու համար, իսքն ալ տոռապելով ոսկորի
հիւանդութենէ մը։ Երիտ սս որդ գեղագործը ուր նշմարէ
որ գիւղացիները գեղօրայք հայթայթելու համար կը
ստիպուին հեռուոր քողաքներ գիմել, ասի՞ս պատեհ
առիթ կը համարէ և հայկական գործնական արիէ
մղուած՝ կը բա այ պղտիկ խրհիթ մը, ուր կը զետեղէ

AVO

քանի մը անհրաժեշտ գեղեր, աելացի ֆրանսուհիի մը
հետ կ'ամուսնունայ: Բայս իր տօմարներուն՝ գեղարանի
բացման օրը 75 սանթիմի տուառը կ'ընէ, երկրորդ
օրը՝ 1.50 ֆրանքի: այսօր, Պ. Թուհլածեան, ոչ թէ
միայն րիւ Քարնոյի Pharmacie Centraleի սեփակա-
նատէրն է, այլ՝ հսկայ հարստութեան մը տիրացած է,
թագաւորէն տւելի թագաւորական է, կ'ատէ հրեա-
ները՝ իր վրայ հրաւիրելով հրեայ տարրերու ատելու-
թիւնը:

Պ. Թուհլածեան, գեղարանի տակառութէն գուրս՝
մածուն եւ բահար լոգում ևր շինէ ու կը ծախէ: Կիրակի
օրերն իսկ հանգիստ չի ճանչնար: Դեղարանին կից՝
խաչոր սրան մը ունի, ուր ամբողջ սիրակին կ'ան-
ցընէ, տուզինան և ֆրանքի լուսանկարներ ձախելու
համար:

Պ. Պ. Էպնահեան և Մարկոսեան, Պ. Թուհլածեանի
բարերարներն եղած են, անոնց դրամովն է որ կարո-
ղացած է իր ուսմունքը լրացնել: Սովորութիւն ունի
կրկնելու. «les richards arméniens sont des muffles»:
իմ Պերկ-Բլաժ գտնուած միջոցիս՝ նամակ մը ստացա-
փարիզի և Ատչի Տիկնանց Միութեան կողմէ: Նամակը
ինձ ցոյց տալով կ'ուզէր իմ գաղափարս հասնալ, հարկ
եղած բացատրութիւնները տալէ վերջը՝ խնդրեցի որ գոնէ
հազար ֆրանք մը զրկելու էր, հետեւեալ օրը՝ հպար-
տութեամբ մը կ'ըսէր. «Թուրապեան քու խուրհուրդիդ
անսալով՝ Կարմիր Խաչին հարիւր ֆրանք զրկեցի...»:
Երբ Ազգային Վիճակահանութենէն մէկ միլիոն շահե-
ցաւ՝ զինքը նամակով մը չնորհաւորեցի, իր պատաս-

AVO

խանը եղաւ. «Երբ երկրորդ միլիոնը շահիմ շատ աղեղ կութիւններ պիտի թիւմ . . . : »

Ասկէ յիսուն տարի առաջ՝ Պերկ-Բլաժ իրր քաղաք գոյութիւն չէ ունեցած՝ Assistance publique. ամէն տարի՝ արձակուրդի շրջանին՝ իր հոգածութեան յանձնուած որբերը կը զետեղէ եղեր գիւղացիներու մօտ, ժամանակ մը վերջ կը նկատուի որ՝ գիւղացուհիի մը խնամքին յանձնուած որբերը արագութեամբ կը բուժւին, հետաքրքրուած այս երեւոյթէն՝ տիզոյն վրայ քննութիւն կը կատարուի և կը հաստատուի որ խնդրոյ առարկայ եղող գիւղացի կինը՝ ամէն առտու՝ սովորութիւն ունի եղեր որբերը կառքի մը մէջ գնելով Պերկի ծովեղերքը առաջնորդել և իրիկուան արեւմուտին գիւղ վերագանակ, որով՝ բժշկական քննութիւն մը կը հաստատէ թէ՝ Պերկ-Բլաժը մեծ քանակութեամբ իօր կը պարունակէ։ Ասկէ վերջն է որ կը շինուի Hôpital Maritime և քիչ ժամանակի միջոցին՝ կը կառուցուի կարեւոր քաղաք մը՝ վերոյիշեալ գիւղացի կնկան արձանը կը զարգարէ Պերկ-Բլաժի հրապարակներէն մին։

Պերկ-Բլաժի մէջ այժմ կը խնամուին ոսկորի հիւանդութիւն ունեցող 10.000 հոգի. որոնք՝ քիչ բացառութեամբ՝ ստիպուած են կռնակի վրայ պառկած գիրքի մէջ մնալ աարիներով և իրենց անունով կը ստանան պառկած՝ առաջնորդուելով իրենց գլխին վրայ զրուած հայելիներէն։ Երբ օդը նպաստաւոր է, հիւանդները կ'առաջնորդեն ծովեղերք, իօր շնչելու համար։ Պանդոկներու մէջ իսկ մասնաւոր ապաստանարաններ պատրաստուած են, որպէս զի հիւանդները կարենի

AHO

եղածին չափ բացօգեայ ապրին։ Ֆրանսայի մէջ, ո և է վայր մը գոյութիւն չունի, ի բաց առեալ Պերկ-Բլաժի՝ ոսկորի հիւանդութեան գարմանումին համար։ Պերկ-Բլաժի վիրաբոյժները՝ այս արհեստին մասնազէտ եղած են։ Պերկ-Բլաժի առաջին տարիները՝ վիրաբուժական տարաժամ գործողութեան յանձնուած հիւանդները գրեթէ մեծ մասամբ կը մեռնին եղեր, մինչդեռ հիմակւան մեթոսներով՝ գրեթէ մահ շատ քիչ կը պատահի, 90 % կը բուժուին։ Անոնք որ Պերկ-Բլաժինամուած և բուժուած կը համարուին, ապագայ անակնկալներէ խուսափելու համար, խոհեմութիւն կը համարեն, ամէն տարի ամառ եղանակին՝ իրենց օգափոխութիւնը կատարել հոն, նոյն խակ գիրքի տէր հիւանդներ, մասնաւոր վիլաներ շնորհ տուած են, ուր կը մնան տարին երկու-երեք ամիս։

Պերկ-Բլաժէն վիրագարձիս՝ թէւ հիւանդ՝ կ'ուզէի կրկին կեանքս շահիլ ճակտիս քրափինքով։ այս նպատակաւ է որ գիմեցի գրչի ընկերներուս։ «Յառաջ» և «Նոր Երկիր» ի սիւնակները իմ առջև բաց էին, պայմանաւ որ աշխատանքիս փոխարէն ո և է վարձատրութիւն չի պահանջէի։ Դրչի գաղափարական ընկերներս բնական կը գտնէին որ Բրուսիոյ թագաւորին հաշւոյն աշխատէի, խորհելով թերեւս թէ՛ ստամոքսիս կազմը թոյլատու էր յօդուածներով միայն սնանիլ . . . :

Յուսախաբութիւններու, յուզմունքներու, ապարգիւն յոգնութիւններու իբր արգիւնք՝ գիշեր մը սկսայ առատ արիւն փսխել։ Փրկութեանս ժամը հասած համարելով՝ սրտի տրոփումներու, գլխի պտոյտներու

AVO

մէջէն՝ երկնային ճամբորդութեան մասին կը խորհէի, ուր, Աստուած պապան՝ Պալագեան Սրբազանի բարե- խօսութիւններէն ազգուած՝ մասնաւոր տեղ մը պատ- րաստած էր ինձ համար իր Գրախտին մէջ և բացա- ռարար պիտի ընդունէր իր կեսարացի արարածներէն մին՝ իբր հազուադէպ շնորհք . . . : Հետեւեալ տուու- գմբախտութիւնը ունեցայ հաստատելու որ մահուան մանգաղը զիս խնայելու անդժութիւնը ունեցած էր :

Նոյն իրիկունը՝ Ա. Բելեբիեի սրճարաններէն միոյն առջեւ, երբ հանգիստօրէն սուրճ կը խմէի՝ ընկերակ- ցութեամբ նախկին կամաւոր Պ. Մաքս Ճերմակեանի հետ, յանկարծ՝ սրտի և զիսի փոթորիկ մը զիս կը նետէր բարեկամ Ճերմակեանի ուսերուն։ Այս ազնիւ երիտասարդը զիս գրկելով տարաւ մօտակայ պանդոկս և փութաց հեռածայնել Տօքթէօր Թորգորմեանին՝ նմա- նապէս զիմոծ էր ամենամօտիկ տղգականներուս՝ իրենց յայտնելով թէ՝ հոգեվարքի մէջ էի։ Տօքթէօր Թորգորմ- եանի կրկնակի այցելութիւնը ստացայ. միայն թէ՝ ամսուան մը հիւանդութեանս ընթացքին՝ միսիթարու- թիւնն իսկ չունեցայ ազգականներուս այցելութիւնը ընդունելու։ Ամբողջ հիւանդութեանս տեւողութեան Պ. Ճերմակեանն է որ քանիցս այցելած է ինձ՝ անի- ծելով բոլոր միծ ու պղտիկ ազգականնրս և երբեմնի բարեկամներս . . . :

Տօքթէօր Թորգորմեան, ոչ թէ միայն Ճրիապէս խնամեց զիս, այլ նաև՝ տոիթ ունեցաւ իր յուշերը կարգալու, որմէ կը հասկցուի որ՝ Պ. Ահարոնիամբ Պատուիրակութեան կրկնակի ազաշանքներուն ընձայք

տառլով՝ հայրենասէր Տօքթէօրը, Պոլիս, անձնապէս գիմած է գահսժառանգ Ապշիւ Մէնիտին և հայկական Ղարավաղը ազատած էր անխուռափելի ջարդէ մը՝ ուր կեզրոնացած էր թրքական կարեւոր բանակ մը. այս նպատակաւ՝ Տօքթէօրը կ'ըսէր. « Սիրտդ քարի պէս է, մահէն մի վախնար. մահկ ըրէ կարդացածներս՝ անկեղծ գրող մըն ես, որ մը առիթ կ'ունենաս այս մասին արտայայտուելու »։ Այսպիսի ծառայութիւններ պէտք չէ որ մոռցուին, կը զարմանամ որ՝ կուսակցական մամուլը՝ այս մասին լուսթիւն պահած րլայ, երբ՝ առիթ կ'ունենայ Տօքթէօր Թորգոմեանին մասին խօսելու։

Հիւանգութիւնս ալ աւելի վատթար գրութեան մատնած էր նիւթական վիճակս՝ բոլորովին լքուած ու յուսահատ՝ վերջին փորձ մը ուզեցի բնել Բարեգործական Միութեան փոխանախագահ Տիգրան Խան Քէլէկեանի մօտ, որու մասին միշտ նպաստաւոր կերպով արտայայտուած էի բոլոր գրութիւններուս մէջ։ Նկատելով՝ Հայ Բարեգործական Միութեան իբր գործօն անդամ՝ ամբողջ ՀՅ տարի կանոնաւորապէս տարեթոշակներս վճարած էի։ Քէլէկեան խան՝ զիս մտիկ ընելէ վերջ՝ փութաց հեռածանել Պ. Վահան Մալէգեանին. « Թիւրապեանը հոս է, անօթի է, բան մը ընելու է »։ Այս բառերը կայծակի պէս ինկան գլխիս, այսպէս կ'արտայայտուէր այն անձնաւորութիւնը՝ որուն թեկնածութիւնը իսկ պաշտպանած էի իբր Բարեգործականի նախագահ, կը զգայի թէ՝ նոյն իսկ Քէլէքեանին համար ուժ մը չէի ներկայացներ այլև

AVO

քանի որ՝ գրիչ շարժելու և գովասանքներ չույզելու առիթ չի պիտի ունենայի, ան ալ կը յուսար թէ՝ օր ըստ օրէ՝ կեանքը ինձմէ կը հեռանար, տեղի տալով մահուան։ Պէտք չէր զգար ձեռնոցներ դնելու իր ներքին մասածումը արտայայտելու համար։ Այսուհանդերձ Տիգրան խան Քէլէկեան, Բարեգործականի Կեդրոնական Ժողովին ներկայացուցած էր իմ պարագաս և առաջարկած էր գոնէ 5000 ֆրանքի վարկ մը բանալ։ Երբ Քէլէկեանի գրառենեակը ներկայացայ Ժողովին խորհրդակցութեանց արդիւնքը իմանալու՝ ան ինձ ըսաւ։

— Քու ամենամեծ թշնամիդ Պօղոս Էսմէրեանն է, իմ բոլոր ջանքերս ի նպաստ քեզ՝ ի թերեւ հանեց հակառակ որ՝ Պ. Վահան Մալէզեան ալ ինձ համամիտ էր։ Երկուշաբթի օր գնայ Բարեգործականի Կեդրոնը բազմէ թիկնաթոռին վրայ ու իրաւունքդ պահանջէ, հայ ժողովուրդին այնքան ծառայութիւն մատուցած ես։

— Լաւ Խան, միայն թէ՝ ես ոտքի վրայ կանգնելու կարողութիւն չունիմ, ի՞նչպէս կ'ուզէք որ այս տկար վիճակիս մէջ երթամ սքանտալ մը ընելու Բարեգործականի Կեդրոնը։

— Էօլլէ իսէ պեն սենին պապանն . . . ըսաւ։

Նկատելով Քէլէկեան խանի և իր պարսկահայ արբանեակին սպառնական դիրքը՝ ինձ կը մնար գլխարկս ու գաւազանս աառնել ու փախչիլ . . .



AVO

ՀԱՅ ԿՕՇԿԱԿԱՐՆԵՐԸ ԵՒ ՀԱՅ ԴԵՐՁԱԿԱՆԵՐԸ

Պողպատեայ կամք և կազմակերպական ոգի կրող
մարդու համբաւը ունէի, հակառակ առողջական վիճա-
կիս՝ հարկ էր այս երկու միջոցներուն դիմել, առանց
վայրկեան կորսնցնելու լծուեցայ մեթոտիկ աշխա-
տանքի մը. Փարիզի բոլոր հայ գերձակներու և կօշկա-
կարներու լիստը պատրաստեցի, մէկ ձեռքս գաւազան՝
իսկ միւսը՝ երեք քիլոյ կշռող Eternelle Victimeի հա-
տորներով բեռնաւորուած այցելութիւններուս չարքը
սկսայ. բնական ներշնչումէ մղուած առաջին այցելու-
թիւնս եղաւ Ատաբազարի գերձակներու մօտ: Ատաց-
ւած գոհացուցիչ արդիւնքը զիս աւելի քաջալերեց,
այս ծանր աշխատանքը աւելի թափով առաջ տանելու՝
միենոյն առթիւ՝ լրագրողի հետաքրքրութիւնս առիթ
կու տար ինձ ճշգրիտ ուսումնասիրութիւններ կատարել
և բոլոր տպաւորութիւններս մասնաւոր տետրակի մը
մէջ արձանագրել անուններով և հասցէններով: Ատա-
բազարցիներու մտայնութիւնը ինձ համար նոր յայտ-
նութիւն մըն էր, զարմանօք կը դիտէի որ անոնք ոչ
միայն քիչ շատ զարգացած հայրենակիցներ են, այլ
նաև պատուական հայեր, մասնաւոր ուշագրութիւնս
գրաւեց Ատաբազարցի Տիկիններու ժպտուններես ըն-
դունելութիւնը և բարեկրթութիւնը. — Հարկաւ պա-
րոն, ամենայն սիրով, այդ դիրքը շատ հետաքրքրական
ըլլալու է, նա մանաւանդ մեզ համար պարտականու-
թիւն մըն է ձեզ նման վաստակաւորի մը հեղինակու-

AVO

թիւնները քաջալերել — խնդիրը գիրք ծախելու մէջ միայն չէր կայանար, այլ՝ ընդունելութեան ազնիւ ձեւին շուրջ, որ հոգեկան միսիթարութիւն և սրաի հրճուանք կը պատճառէ յուսահաստութեան մատնուած հիւանդի մը :

Փարիզի հայ գերձակներու լիսար լրացնելէ վերջ՝ սկսայ այցելել հայ կօշկակարներուն և իմ գործունէութեանս կեղրոն բնարած էի Պելվիլի շրջանը, ուր համախմբուած կը գտնուին հայ կօշկակարներ։ Այս միջավայրին մէջ ալ գտած բնդունելութիւնս յարգալից և համակրական էր, ի մի բան յաջողած էի 250 օրինակ գետեղել այս երկու հայրենասէր գասակարգերու մօտ, որով գոնէ կեանքս ապահաված կը զգայի վեց ամսուան համար։

Մեր ազգային հերոսներէն՝ Զօրավար Սմբադ՝ ինձ նման թափառական կեանք մը կը վարէր Փարիզի փողոցներուն մէջ, սա առաւելութեամբ որ՝ Սմբադ Մշեցի ծնելու բարեբախտութիւնը ունեցած էր, ինչ որ նկատել կու տայի բարեկամին՝ երբ յաճախ իրարու կը հանգիպէինք Լաֆայէթ փողոցի սրճարաններէն միոյն մէջ։ Մշեցիները՝ զրեթէ առանց բացառութեան՝ մասնաւոր յարգանքով կը շրջապատէին իրենց պոիւծափրտ հայրենակիցը, իր ներկայութիւնը երբեք մոռացութեան չէին մատներ։ Փարիզի Մշեցիները երջանկութիւն կը զգային իրենց Զօրավարը հիւրասիրելու. պարագայ մը որ ուշադրութիւնս գրաւած էր, միւնոյն պանդոկին մէջ սենեկակից ըլլալով իրեն՝ կատակի ձեւով կ'ըսէի. « Զօրավար, ինքինքդ եղին

ANNO

երջանիկ համարէ Մշեցի ըլլալուգ, զրեթէ ամէն օր հայրենակիցի մը այցելութիւնը կ'ընդունիս, Մշեցի համեստ բանւորը պարտականութիւն կը զգայ քու մասիդ գուրդուրալու՝ ո՛չ մէկ առթիւ չի տաստամիր քեզ իր համեստ բնակարանին մէջ հիւրասիրելու և կարելի եղածին չափ մեղմացնելու թափառականի կեանքդ, մինչդեռ՝ ես, հինգ տարիներէ ի վեր Կեսարացի ազգականի մը և կամ հայրենակիցի մը շուքն իսկ տեսած չեմ»։ Ահաւասիկ հայ հերոս մը, որուն մարմինը թշնամի գնդակներով նուիրագործուած է՝ Հայկական Ազատագրական Պայքարի միջոցին, իր Մշեցի հայրենակիցներէն գուրս՝ ո՛չ ոք կը հետաքրքրուի իրմով և իր կենցաղալարութեան մասին, երբ՝ շատ անգամ՝ հերոսի արժանի հպարտութեամբ չէր ուզեր իր իրական կեանքը յայտնել և ճաշի միջոցներուն կը փակուէր իր սենեուկը, հետաքրքիր աչքերէ հեռու՝ չոր հաց մը ուտելու համար։ Ամբագ՝ մոռնալով իր անձնական ցաւերը սովորութիւն ունէր ըսելու։ «Թիւրապեան, Փարիզի մէջ քեզմէ տւելի դժբախտ հայ մը չեմ ճանչնար»։ Ամբատի տխուր վիճակը ինձ կը յիշեցնէ Զօրավար Անդրանիկի ինձ ուղղած մի նամակը Մանչըսթբէն՝ «Սիրելի Արամս, ինչ որ Ամբագի համար ընես ես ինքզինքս աւելի երջանիկ պիտի համարեմ և քեզ երախտապարտ պիտի մնամ ինձ ըրածներէդ աւելի։ Ամբագի իրական արժանիքը շատ քիչերը կը ճանչնան . . .»։

Կիրակի մը Զօրավար Ամբագի ընկերակցութեամբ Ալֆօրվիլ գացած էի, բանախօսութիւն մը ընելու

AVO

որու միջոցին՝ ծանրապէս հիւանդանալով՝ պանդոկ վերագարձանք, Սմբադ փութաց հեռաձայնել Տօքթէօր Պօղոսեանին, որ գտնուած էր իրեն հետ Անդրանիկի բանակին մէջ։ Տօքթէօր Պօղոսեանը ո՛չ միայն յաջողեցաւ առաջքը առնել՝ այլ սիրայօժար ինքզինքը տրամադրեց զիս խնամելու։ Մէկ ու կէս ամիս անկողինը գամուած մնացի, զուրկ նիւթական ու և է միջոցէ։ Սմբատի անձնապէս կատարած դիմումը ապարգիւն ըլլալով, ճարահատ՝ Ե՛ս օրուան մէջ հ անգամ հեռաձայնած էր Փարիզի աղքատախնամին և մի անգամ այնքան խիստ արտայտառուած էր հեռաձայնին մէջէն որ «Նոր Երկիր »ի խմբագիր Վարագգատ հազորդակցութիւնը խզած էր։ Սմբադ կ'ըսէր։ « Թիւրապեան այս ճիւազներէն և սիրիկաներէն օգուտ չի կայ, շուտ ելիր և կրկին զիրքերդ ծախելու նայէ

Ոտքի կանգնելէ վերջ՝ որոշած էի այլևս փողոցէ փողոց, զրասենեակէ զրասենեակ այցելութիւններս դադրեցնել. ամենափոքր անխոհեմութիւն մը կրնար այլևս զիս առաջնորդել անխուսափելի ելքի մը։ Զմեռնային անձրեւոտ և ցուրտ օր մը՝ պանդոկապեաը առանց այլեայլի զիս գուռը զրաւ. այս հարուածը այնքան ազգած էր ջղային դրութեանս որ զրեթէ տղու մը պէս կու լայի. երբ՝ առաջին հանդիպած ոստիկանէն գոմիսարիային հասցէն կը խնդրէի, Փրանսացի ոստիկանը ինքն իսկ յուզուած քանի մը քաջալերական խօսքեր ընելէ վերջ՝ առաջնորդեց զիս 10րդ թաղամասը։ Ոստիկանապետը՝ անմիջապէս անձամբ հեռաձայնեց Բարեգործականի Կեդրոնին և միենու

AVO

ժամանակ մօտակայ Արմée de Salutին, զիս վստահեւ լով Քարիթէնի պաշտպանութեան. « Հիմա ըսաւ, գնայ ուղղակի Արմée de Salutի ճաշարանը, մէյ մը փորդ կշտացուր, Քափիթէնը տեղեկութիւն ունի, թէե այս պարագան զիս բոլորովին վրգոված էր, սակայն աղիքներու ճնշումը մէկ կողմէն՝ լրագրողի հետաքրքրութիւնս միւս կողմէն՝ զիս առաջնորդեցին ցոյց տրուած ճաշարանը։ Անգամ մը որ ինքզինքդ այդ միջավայրին մէջ գտայ, առաջին շարժումս եղաւ փախուստի ճամբայ մը փնտուի՝ այդ վայրկեանին՝ Տիկին մը յառաջանալով գէպի ինձ՝ ըսաւ. « Պարոն, ես Քարիթէնն եմ, Գոմիսէրին կողմէ կու գաք կարծեմ, սա դիմացի ցուշեն դիմեցէք և ըսէք թէ Քարիթէնին պաշտպանեալն էք»։ Կիշէն գտնուող մարդը քանի մը ծրբօններ նետեց առջես ըսելով. « Կտոր մը հաց, ապուր մը և արինոյ մը ուտելու իրաւունք ունիք, գացէք խոհանոց և ձեռքովնիդ ծառայութիւննիդ կատարեցէք »։ Խոչոր ամանի մը մէջ տաք ջուրի նմանող ապուր մը հաց և լուրիան ստանալէն վերջ՝ անկիւն մը քաշուեցայ և փորձեցի ուտել, երբ՝ կասկածոտ ակնարկ մը նետեցի շուրջո՞ւ ցնցոտիներ հագած ամէն տարիքէ մարդակերպ էակներ տեսայ, որոնցմէ ոմանց մօրուքը՝ նոյ նահապետի շրջանէն մնացած էր։ Դիմացս նստող հօօշար մը բարձր ճայնով կ'ըսէր. « Alors mon vieux, ça ne va pas, ça ne passe pas . . . » Քանի մը դգալ տաք ջուրէն կուր տալէ վերջ՝ ինքզինքս արագ քայլերով դուրս նետեցի առանց ետիս նայելու։

Վերոյիշեալ եղելութիւնը՝ Ոստիկանական Տոմարին
ALO

մէջ արձանագրուած է, Դեկտեմբեր 1935 թուականով : Աւելորդ իսկ է ըսել թէ՝ ոստիկանական միջամտութիւնն անդամ ու և է տպաւորութիւն չէր գործած Բարեգործականի նշանաւոր Զարագործներուն վրայ, որոնք վարպետ գարձուածքով մը և կամ խարերայութեամբ Ոստիկապետն իսկ քնացնելու արհեստին վարժեցրեւան . . . : Աւելի ճիշտը՝ Փրանոական փափկանկատութիւնը չէ թոյլատրած Ոստիկանական իշխանութիւններու ճնշում բանեցնել հայկական ներքին խնդրոյ մը պատճառաւ՝ Բարեգործական հաստատութիւնը վարող ականաւոր արկածախնդիրներու հանդէպ-

Արմée de Salutի ճաշարանէն գուրս գալէս անմիջապէս վերջ՝ պատահմամբ ծանօթացայ Տիկին Արմենուհի Քրլըճեանի (Անդրանիկի քրոջը աղջկը)։ Այս աղնիւ հայուհին՝ հակառակ իր վաթսուն տարիներուն՝ նոյն օրն իսկ յաջողեցաւ Պելվիլի մէջ ամսուան մը համար սենեակ մը ապահովել և նմանապէս անհրաժեշտ ծախքերս, ըստ իր արտայայտութեան, չէր կրնար հանդուրժեր, որ իր մօրեղբօրը բարեկամը այսքան տիսուր վիճակի մը մատնուի։ Պելվիլ հասնելէս վերջ, ծանօթացայ նաև Իզմիրցի Տիկին Օննիկ Թովմասեանին (Կօշկակար), այս պատուական հայերն ալ կարելին ըրին որպէս զի ամիս մը ևս նիւթական հոգերէ ազատիմ։

Բարեբախտաբար՝ Կիւլպէնկեան ազնուական գերդաստանի արժանի ժառանգորդներ ձգած է իր ետին՝ յանձին Տիար ներսէս Կիւլպէնկեանի ի Լոնտոն եւ Տիար Ցարութիւն Կիւլպէնկեանի ի Նիւ-Եորք, որոնք կը զգու

AVO

թէ՝ ազգականական եւ մարդասիրական՝ պարտականութիւն մը ունին իրենց ընտանիքին հիւանդ մէկ անդամին հանդեպ եւ կարծեմ թէ՝ հիմա նօգրիս գաղափար մը կազմած են իմ խիսկական դրութեան մասին՝ ոռպէս զի զիս մի անգամ բնդմիւս ազատեն, հինգ տարիներէ ի վեր տեսող տեսակ մը ամօքալի մուրացկանութիւնէ՝ այս բարի անձնաւորութիւններու շնորհիւն է որ՝ յուսամ թէ՝ ինձ կարելի պիտի րլայ 40 տարի կենցազավարութիւնէ վերջ՝ ձգել ֆրանսան և երբալ ապրի բուն հայաւատ կեղրոն մը, որինակի համար Յունաստան, ուր, եթէ առողջական վիճակս ներէ, Կրկին կարելի պիտի րլայ օգտակար հանսանալ Հայ ժողովուրդին։ Եթէ նկատի առնենք երկու պատօնական նամակները, որ յունական կառավարութիւնը ինձ ուղղած էր իրեն երախտազիտութիւնը յայտնելու համար՝ Յունա-Հայ Եղբայրակցութեան շուրջ կատարած ջանքերուս մասին։

Ցիւեալ յարգելի անձնաւորութիւնները լաւ զիտեն թէ՝ իմ երակներուս մէջ ո՛չ միայն Թիւրապէաններու, այլ նաև Կիւլպէնկեաններու արիւնը կը վիսայ . . . :

Պարոնայք Կիւլպէնկեան՝ Կիւլապի Կիւլպէնկեան սննունով կարեւոր գարժարան մը ունին Աալոնիւի մէջ եւ Տիւր Ներսէս Կիւլպէնկեան իր լուսահոգի մօր՝ Տիկին Վերժին Կիւլպէնկեանի յիշատակը անմահացնելու համար Մայրանց մը օինել տուաւ վերջերս Հալեպի մէջ։



AVO

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶՆԻՒ ԴԷՄՔԵՐ

—————*

Լոնտոնաբնակ Պ. Լեւոն Թիւրապեան՝ մօրաքրոջս զաւակը՝ ամենամօտիկ ազգականներէս միակը եղած է իմ վիճակովս հետաքրքրուող, հինգ տարիներէ ի վեր իր կարելին բրած է և կ'ընէ:

Պարտականութիւն կը զգամ, հրապարակաւ իմ շնորհակալութիւնս յայտնելու՝ ամէն անոնց՝ որո՞նք քիչ թէ շատ՝ ջանացած են օգտակար ըլլալ ինձ, բայց նուիրական պարտք մը կը համարեմ հոս յիշելու անունները այն ազնիւ ու պատուական հայերու՝ որ երբեք տկարացառ չեն իրենց յարգանքին մէջ ինձ հանդէպ և միշտ պատրաստ եղած են կարելին ընելու՝ առանց դժգոհութեան նշոյլ մը ցուցագրելու:

1. Հայ Լէգէոնական Միութիւն ի Մարտէյլ, նա մանաւանդ իր ազնիւ նախագահը Պ. Նշանեան:

2. Պ. Մելիք Գէորգէան ի Լիոն, նախկին կամաւոր, Մշեցի:

3. Պ. Արամ Արամեանց, նախկին կամաւոր, ճշմարիտ հայը՝ ժան Կուժոնի եկեղեցիի շրջանակին մէջ:

4. Պ. Թովմաս Շիշեան, նախկին կամաւոր, գերձակ:

5. Պ. Լեւոն Մալխասեան, Խնուսցի, կօշկակար:

6. Պ. Պ. Ցովհաննէս Վարդանեան, Սիսակ Սահոսեան, Հայլ Մաճարեան, կօշկակար, և գերձակ: Այս երեք ազնիւ և հայրենասէր երիտասարդները մեծապէս օգտակար եղած են ինձ:

AVO

7. Պ. Արագեան, բիւ ա'Ապուքիր:
8. Տիար և Տիկին Պայտարեան, Տիար և Տիկին
իսրայէլեան, գերձակ և կօշկակար:
9. Պ. Մաեփանեան, Թալասցի, կօշիկ:
10. Պ. Պ. Սարգիսեան, Ա. Մկրեան, Եղզաթցի:
11. Տօքթէօր Խուաքէրեան, Թալասցի:
12. Տօքթէօր Ռւզուրիհան:
13. Պ. Լեւոն Սահակեան և իր պատուական քոյրը՝
Տիկին Տիգրանուհի Արագեան, անկեղծութեան և հիւ-
րասիրութեան տիպար մը:
14. Պ. Պ. Կիւրճեան երեք եղբայրներ, Ռոտոս-
թոցի, կօշիկ, որոնք ազգականէ մը աւելի գուրգու-
րանք ունեցած են և միշտ պատրաստ օգտակար ըլլալու:
15. Ղազարեան ընտանիք, Պօլազլեանցի, գերձակ,
համեստ, փափկանկատ և բարի ընտանիք մը՝ երկու
եղբայրներ և երեք քոյրեր, կատարեալ նահապետական
կեանք կը վարեն իրենց ազնիւ մօրը թեւին տակ և
պատիւ կը բերեն հայ ընտանեկանութեան:
16. Պ. Քարաքէնեան, կօշկակար:
17. Պ. Ժան Գօլուքէսիկեան, Ամասիացի, կօշիկ:
18. Պ. Դրիգոր Էօզպէկեան, գերձակ:
19. Պ. Բօլատեան, գերձակ:
20. Պ. Գազագեան:
21. Պ. Բասկալ Բիրամալեան, սրճարանապետ:
22. Կեթցուեան, Զէյթունցի, կօշիկ:
23. Տիար և Տիկին Պիլալեան, գերձակ:
24. Տիար և Տիկին Ալամեան, գերձակ:
25. Տիար և Տիկին Տէօքմէնեան, կօշիկ:

AVO

26. Տիար և Տիկին Հավլուձեան և Տիար և Տիկին
Ճրլղալեան, գերձակ :
27. Պ. Գէորգեան, Աթանոսցի, Քլամառ :
28. Պ. Համբարձում Տիլսիզեան :
29. Պ. Միլտոնեան, Ամասիացի, գերձակ :
30. Պ. Պ. Աբովիեան եղբայրներ, կօշիկ և գերձակ :
31. Պ. Նազարեան, խարբերդցի, գերձակ :
32. Պ. Քէոլէեան, գերձակ :
33. Պ. Քիւլպօլեան, գերձակ :
34. Պ. Կիւլպօլեան, գերձակ :
35. Օրիորդ Տօքթէօր Թորոսեան :
36. Պ. Յովսէփ Տարաեան, գերձակ, նախկին կտ-
մաւոր :
37. Պ. Մինաս Վարդանեան, կօշիկ :
38. Պ. Տամլամահեան, ըիւ տէ Քլէրի :
39. Պ. Փափազեան, Շավիլ :
40. Պ. Պ. Յովհաննէս Ղազարեան և Համբարձում
Ոինանեան, սափրիչ և կօշկակար :
41. Պ. Բարսեղ Մարգարեան, Թալասցի :
42. Պ. Զագարեան, Խսիւլէ-Մուլինոյ :
43. Պ. Խնկիլիզ, Խսիւլէ-Մուլինոյ :
44. Պ. Գարակէօզեան, Խսիւլէ-Մուլինոյ :
45. Պ. Պալատսար Վարդանեան, կօշիկ :
46. Պ. Պ. Արտաւազդ և Գրիգոր Մելիքեան, կօշիկ :
47. Պ. Սալըրեան, Թալասցի :
48. Պ. Յարութիւն Ուշագլեան, կօշիկ :
49. Պ. Պ. Կիւմիւշեան և Գեղամ Աճէմեան, ըիւ
Քառէ թիւ 12 :

AVO

50. Տիկին Մարի Եսազըձեան :
51. Պ. Յովհաննէս Տէր-Մինասեան, Խարբերդցի :
52. Պ. Պ. Աճեմեան Կղբարք, Կօշիկ :
53. Պ. Տէօվլէթեան, Կօշիկ :
54. Պ. Ապոեան, Կօշկակար :
55. Տէր և Տիկին Արտի Մարտիրոսեան, Գերձակ ,

Առանցի :

56. Պ. Փափազեան, Գերձակ, 14, rue M^r-le-Prince.
57. Պ. Արթին Թաղէոսեան :
58. Պ. Թագւոր Պարբինեան, Զոնկուլտագցի , Սափրիչ, Կուանգուն, գիտակից, բարի ու պատուական հայ մը, որ ապագայ կը խոսանայ, այս զքանչելի երիտասարդը՝ նոյն իսկ իր հանգիստի օրերը զոհեց ամիսներով, իր իսկ արտայայտութեամբ՝ պարտականութիւն մը կատարելու համար Ազգային Վաստակաւորի մը հանդէպ :

Հիմա որ լրացուցի ներկայ հեղինակութեանս ինձ վերաբերեալ մասը, կարգը եկաւ անվերապահօրէն արտայայտուելու Ազգային խնդիրներու շուրջ։ Այս պարտականութիւնն ալ գլուխ հանելու համար պիտի առաջնորդուիմ Ազգային գերագոյն շահերէ, ազատ կուսակցական ու է կաշկանդումէ և անձնական գծուձ հաշիւներէ։ Քառասուն տարիներէ ի վեր Ֆրանսայի ազատ հողին վրայ՝ ազատ մեծցած և ազատ խօսելու սրվորութիւնը իւրացուցած ըլլալով՝ անխուսափելիօրէն ապրած միջավայրիս ազգեցութիւնը կրած եմ, թո՛ղ հայ ընթերցողը չի զարմանայ, եթէ գրածներս արեւելեան վերապահութիւններու սելամալեներու գրոշմը չեն կրեր։



AVO

ՀԱՅ ՄՏԿՈՐՎԿԱՆՆԵՐԸ

Ֆրանսացի նշանաւոր քաղաքագէտ մը՝ Jules Ferry, ըստ է, «Մարդկութիւնը մարդ մըն է, որ միւս կ'ապրի եւ շարունակ կը սորվի»։ Ես ալ իբր մարդ՝ այս լնդհանուր օրէնքէն բացառութիւն չէի կրնար կազմել, այսօր կը զգամ թէ հակառակ հասուն տարիքիս, հակառակ լուրջ դիտող մը բլալուս, շատ մը կարեւոր կէտեր ուսումնասիրութենէս վրիպած են, այս իրողութիւնը կը խոստովանիմ անկեղծօրէն։

Հինգ տարիներէ ի վեր Փարիզի փողոցներուն մէջ
մեկուսացած կեանքս , լայն տափթ ընծայեց ինձ յետա-
դարձ ակնարկ մը նետելու հօ տարիներու ելևէջներուն
ու եղրակացութեան մը յանզիլ , ոչ թէ անհատական
հոգեկան գոհացում մը ստանալու եսասիրութեամբ ,
այլ իմ պատկանած համայնքին , կրկին իմ հասկցած
ձեւովս ծառայելու ջերմ փափաքով , իբր մարդ էակ՝
շատերու պէս՝ ես ալ կրնամ թերութիւննեգ ունենալ ,
միայն թէ՝ բարեկամ ու հակառակորդ՝ միշտ համաձայն
եղած են արտայայտութիւններուս անկեղծութեան
մասին : Այս անկեղծութիւնը կրնայ վեսաած ըլլալ իմ
անձիս՝ որ զիս առաջնորդեց այսօրուան անփառունակ
բախտին , անոնք որ ժողովրդական շահերու կր նուիր-
ւին հոգւով ու մարմնով՝ երբեք նկատի չեն առներ
իրենց անձնական շահերը և փայլուն ապագայ մը
դարբնելու հեռանկարը երբեք չէ վրդոված իրենց սիրտն
ու միտքք : Ասոնց միակ նշանաբանը եղած է՝ ժողով

AVO

վրրդական գերագոյն շահերու պաշտպանութիւնը , և իրենց վարձատրութիւնը գտած են պարտականութիւն մը կատարած ըլլալու գիտակցութեան մէջ : Ես ինք-զինքս լիուլի վարձատրուած պիտի համարեմ և հանգիստ սրտով պիտի թողում այս պարապ Աշխարհը՝ եթէ հայրենակիցներս ազնուութիւնը ունենան , հա-մեսա տեղ մըն ալ ինձ չնորհել՝ ժողովրդական շահերու զոհուողներու շարքին մէջ :

Բառին բուն նշանակութեամբ՝ մտաւորական մը եղած չեմ , Ահարոնեաններու , Նազարեանցներու , Զօ-պանեաններու՝ գրական դափնիներէն՝ հատ մըն ալ ես խլելու հաւակնութիւնը չունիմ : Իմ վարպետներս եղած են , ֆրանսացի ականաւոր խմբագիրներ՝ Հանրի առ Ռոշվոր , Փոլ առ Քասանեագ , Էտուար Տրիւմոն , Արտուէն , որ գալանիքը ունէին իրենց ընթերցողնե-րուն ներկայացնել՝ պարզ , յատակ , կարճ ու ազդու-յօդուածներ : Ժողովուրդին լեզուն խօսիլ և ժողովուր-դին լեզուէն հասկնալ , տարբեր բան մը մի փնտուէք իմ գրածներուս մէջ : Ի՞նչ կարեւորութիւն կը ներկա-յացնէ շուրջս կատարուած վայնասունները , երբ ես ժողովուրդին ցաւը կը զգամ իմ մորթիս վրայ և ժողովուրդին ալ զիս կը հասկնայ : Ո՞չ մի էնթրիք չէ կարող խանգարել այն սերտ կապն ու մտերմութիւնը որ Հայ ժողովուրդը ինձ կը միացնէ և զիս ալ Հայ ժողովուրդին :

Մեր ժողովուրդը՝ կրնայ շատ մը գնահատելի առա-քինութիւններ ունենալ , նմանապէս պարսպւելի թե-րութիւններ , ամէն պարագայի , քանի որ հայ ծնած

AVO

եմ, կեանքի նպատակ ըրած եմ զայն պաշտպանել օտար սանձգութիւններու դէմ, բայց կամաւոր կոյր մը չեմ կրնար ձեւանալ, երբ խնդիրը կը կայանայ ուշադրութիւնս կեղրոնացնել մեր անդարման թերութիւններուն մասին։ Պէտք է ուրեմն՝ անկեղծօրէն ու անվերապահութեամբ վերլուծենք զանոնք և բժշկութեան միջոցներու մասին խորհինք, եթէ կ'ուզենք Ազգ մը կոչուելու արժանի ըլլալ։ Դժբախտաբար՝ մեր մտաւորականները իրենց գրութիւններով ու ճառերով կը գովեն, կը փայփայեն, կը ջատագովեն ժողովուդր, անոր թերութիւններու մասին լոռութիւն կը պահեն։ Պարզամիտ ժողովուրդն ալ կը շարունակէ հաւատալ թէ՝ տեսանելի և անտեսանելի բարեմասնութիւններով օժտուած թանկաղին ցեղ մը ենք մենք, Աստուած պապային ընտրած ժողավուրդը, շփացած զաւակը, որմէ օրինակ կրնան առնել Աշխարհի բոլոր քաղաքակրթեալ Ազգերը, քանի որ Դժբախտը Հայաստանի մէջ զետեղուած էր և Նոյեան Տապանն ալ Արարատի ստորոտը թառած։

Ի՞նչ է պատճառը, ոյր հայ մտաւորականը, ընդհանուր առմամբ, շոյողի, փայփայողի գեր կատարած է հայ ժողովուրդին մօտ, փոխանակ իր կոչման արժանի՝ ուղող և դաստիարակող ըլլալու, ասոր ալ պատասխանը շատ հեշտ է, որովհետեւ մարդը անօթի է, իր գրածին ու ըսածին ինքն իսկ չի հաւատար, երբ մարդուն փորբ դատարկ է, ամառուան տաքը և ձմրան ցուրտը՝ կրկնակի կ'ազդէ մտաւորականի ջղային գրութեան, նոյն համեմատութեամբ ալ Փիղիքական

AVO

բարոյական տանջանքը կ'աւելնայ, այս պարագային կարելի չէ հայ մտաւորականէն ազատ թռիչքներ սպասել, ինչպէս նաև ժողովուրդի իսկական շահերու հաւ մապատասխան գրութիւններ։ Հայ մտաւորականը կը գոհանայ ինդրոյ մը բնդհանուր, անորոշ կէտերը շօշտվելով, հաւաքական անանուն պատասխանատուութիւններ փնտուելով, երբ՝ երբեմն բնական անկեղծութենէ տարուած՝ կ'ուզէ ուղղակի մատնանշել չարիքին պատճառը՝ բուն հեղինակը, երբ անհրաժեշտութիւն կը զգայ անորոշը որոշել, Ար անունի մը փոխել։ Անառնական զգացումը, որ իր աղիքները կը գալարէ, թունդ բողոք կը բարձրացնէ, իրեն զգացնելու համար թէ՝ օրական պիթթեկը հանգիստ ուտելու և գաւաթ մը կարմիր գինին կոնծելու համար, աւազակը՝ մարդասէր, խաչագողը՝ ազնուական ներկայացնելու է, քանի որ՝ բուն դրամատէրը՝ այդ աւազակը և այդ խաչագողն է, որուն ողորմութեան շնորհքներուն արժանանալու համար Արծիւի ազատ թռիչքները առնել ներելի չէ անկուաի մտաւորականոն։ իրեն վիճակուած է միշտ սողայ օձի մը պէս, թունաւորելով իր մտաւորականի կեանքը և ամբողջ ժողովուրդի մը գոյութիւնը, ահաւասիկ վտանգաւոր ախտ մը՝ որմէ պիտի տառապի բազմաչարչար Հայութիւնը, քանի արմատական գարման մը չի գտնուի մարդապայել կեանք մը ապահովել հայ խեղճ ու կրակ մտաւորականին։

Կ'ըսեն թէ հայ ժողովուրդը անմիաբան է, կոուտսէր ու կոշտ, ի՞նչպէս կ'ուզէք, որ այս ցաւակի վիճակը բարեփոխուի, քանի որ միեւնոյն ժողովուրդ

AVO

առաջնորդելու հաւակնութիւն ունեցաղ մտաւորական-ները նոյն միքրոպներով թունաւորուած են։ Մտաւո-րական ըլլալ չի նշանակէր անսպայման ազնիւ ու բա-րեկիրթ ըլլալ։ Քանի մարզս մտաւորապէս կը զար-գանայ, նոյն չափով կեանքր վայելելու զգացումն ալ կ'աւելնայ, երբ մտաւորականը կր տեսնէ, որ ո՛չ թէ միայն կեանքր չի վայելեր, այլ չոր հաց մը ուտելու համար, ստիպուած է ոսկիհամբար ոչնչութիւններու առջեւ մշտնջենապէս նոււաստանալ։ Այս՛, մարգուն միտքր զարգացած է, միայն թէ՝ իր ուղեղէն ժայթքող գրական փայլուն ագամանդները կր նետէ աղտոտ տիզմի մը մէջ հացի կտոր մը որսալու յոյսով։

' Հայ մտաւորականը զրկուած ապրելու ո և է մի-ջոցէ, իր փրկութիւնը կը փնտոէ աջ ու ձախ գովա-սանքներ չուայելէ։ Մարգր ժողովուրդի մասին մտա-ծելու առիթն իսկ չունի, երբ հայ հարուստներու գուները զարնելէ և թափուած փշրանքները հաւաքելէ կր յուսահատի, ինքզինքր կր նետէ ո և է կուսակցու-թեան մը ծոցին մէջ, առանց ներքին համոզման, հերիք է որ նոր կրօնափոխութիւնը իրեն հայթայթէ սպրելու միջոցը . . . :

❖ ❖ ❖

ՀԱՅ ԿՐՕՆԱԿԱՆՆԵՐԸ



Կրօնքը խղճի խնդիր մըն է, եթէ կը հաւատաս գերազոյն էակի մը գոյութեան, երբեմն երբեմն՝ պէտքը կը զգաս անոր հետ հոգեկան հաղորդակցութեան մտնե-

AVO

լու յուսահաս վայրկեաններուտ, ո՞չ ոք ըսելիք մը
ունի, տկար կամֆեր, շատ անգամ իրենց կորովը կը
ստանան եթերային երազներու օրօրոցին մէջ, ոչ մէկը
իրաւասութիւնը ունի զիրենք զրկելու այդ միսիթա-
րութենէն։ Այս աշխարհի մէջ երջանկութիւնը յարա-
բերական է, ո՞վ որ ինքզինքը երջանիկ կը համարէ
պաշտելով աներեւոյթ զօրութիւն մը՝ իրապէս երջա-
նիկ է, իրաւունք չունինք պախարակելու հաւատաց-
եալները։ Ճգենք որ՝ անոնք կատարեալ ազատութեամբ
նուիրուին իրենց հոգեկան փրկութեան, միայն թէ՝
այս վերջիններն ալ թող հաւակնութիւնը չունենան,
կրօնական սկզբունքներ պարտադրելու իրենցմէ տար-
բեր խորհողներուն, որոնց խիղճը և բանականութիւնը
բաւարար են զիրենք առաջնորդելու խաբութիկ Աշխարհի
մը փշոտ ճամբաններուն մէջ։ Երկու տեսակէտներ, որ
հաւասարապէս հետեւողներ ունին, մին և միւսը յար-
դանքի արժանի

Գերազոյն էակը՝ հաւատացեալներու պաշտամունքը
կ'ընդունի առանց կրօնականի մը միջամտութեան։
Երկնային Բարձրագոյն Դուռը՝ աղերսազիր մը ներկա-
յացնելու համար անպայման անհրաժեշտութիւն մը չէ
կրօնականի մը խողովակէն անցնիլ։ Աստուած ամէն
ուրեք է, հաւատացեալ մը ամէն օր կրնայ անոր հետ
հաղորդակցութեան մտնել, առանց սեւազգեստ միջ-
նորդի մը շահամոլ բարեխօսութեան պէտքը զգալու

Հայ կարօնական դասը, այսուհանգերձ, մեր պատ-
մութեան մէջ տիպար կրօնականներ արտադրած է,
որոնց բարոյական հեղինակութիւնը, առաքինի կեանքը,

AVO

Թանկագին օրինակ եղած են հայ ժողովուրդին անցեալին մէջ։ Եթէ մեր ժամանակակից պատմութեան էջերը պրապտենք, հոն պիտի հանդիպինք, ի միջի այլոց, հետեւեալ պատկառելի գէմքերու։ Խրիմեան Հոյրիկ, Վարժապետեան, Խզմիրլեան, Գարեգին Սրուանաւեանց, Մելքիսեդեկ Մուրատեան, Դուրեան, Նոր-Պէյ, Գրիգորիս Ալէաթձեան, Օրմանեան, Տրգատ Պալեան, ևն. ևն. գժբախտաբար այս բարձր կրօնականներու փայլուն շառաւիզը սպառած է այժմ, որուն յաջորդած է, իիշ բացառութեամբ՝ անհաւատ, անսկզբունք, կեղծաւոր սքեմաւորներու վոհմակ մը, որոնք օգտուելով կրօնականի նպաստաւոր հանգամանքէն՝ սահնձարձակ կը նուիրուին Աշխարհային հաճոյքներու . . . :

Հայ կրօնականները և Հայ Մտաւորականները ինձ կը յիշեցնեն, երգիծական Պարոնեանի « Մեծապատիւ Մուրացկանները » հազուագիւտ բացատրութեամբ՝ ասոնք են, հայ ունեւորին, գրամատէրին պարզ արբանեակեերը և իրենց անձնական շահերու ուղղութեամբ առաջնորդած են հայ ժողովուրդը, հայ կրօնականը, հայ մտաւորականին նման՝ նիւթական անկախ գիրք մը չունենալով՝ հայ հարուստներու շնորհներուն արժանանալու նպատակաւ՝ միշտ զոհած է իր ներքին համոզումը և իր գաղափարականը, ճիշդ այս պատճառաւ է որ՝ Հայ Ունեւորը՝ մեր Ազգային կեանքին մէջ բացառի՛ գիրք մը գրաւած է, ի վեաս աշխատաւոր գասակարգերու . . . :

ՀԱՅ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ

—○—

Հայ հանրային կարծիքը՝ առաջնորդող երեք տար-
րերէն երկուքին մասին արգէն արտայայտուեցայ,
այս անգամ իմ տեսակէտներս պիտի պարզեմ, ինչ որ
կը վերաբերի երրորդին՝ այսինքն հայ հարուստներուն,
որոնց անմիջական ազգեցութեան ենթակարկուած են
հայ մտաւորականները և հայ կրօնականները, վերև
բացատրուած պատճառներով, հետեւաբար՝ մեր քաղա-
քական ձևիողութիւններուն իսկ գլխաւոր պատճառ-
ներէն մին հայ հարուստները եղած են, որոնք իրենց
անձնական շահերու համապատասխան ուղղութեամբ
առաջնորդած են հայ ժողովուրդը՝ իրենց ափերուն մէջ
պիտակից գործիք դարձնելով մտաւորականները և կրօ-
նականները՝ Կիլիկիոյ համար Ամերիկեան Մանտայի
խնդիրը ասու մի վայլուն ապացոյցն է, իրերը և գեպ-
քերը անկողմնակալ կերպով դատելու համար, հարկ էր
նոխ պատասխանատու տարրերու գիրքը ճշգել, այս
աշխատանքը անհրաժեշտ էր, ժողովուրդը բոլորովին
լուսաբանելու և հայկական կնճոռտ հարցը իր իսկա-
կան հողին վրայ գնելու համար։ Այս մասին լայնօրէն
պիտի արտայայտուիմ հարկաւ, երբ Քառասուն տար-
ւան Յուշերս հրատարակուին.

Ժողովուրդներու գիրքախտութեան մէջ մեծ գեր
կատարած է ունեւոր գասակարգերու եսամոլութիւնը,
ի մասնաւորի՝ Հայ Աշխատաւորները դառնապէս տու-
ժած և զոհ գացած են հայ հարուստներու ընչափաղ-

AVO

ցութեան, որոնց անկուշտ ախորժակը ո՛չ չափ կը ճանչնայ և ո՛չ ալ սահման:

Արդար ըլլալու համար սակայն, պէտք է յիշեմ թէ՝ մատի վրայ համրաւող բարեսիրա ու ազնիւ հարուստներ ունեցած ենք, որ մարդասիրութեան տիւ պարներ եղած են: Այս գրածներս չեն պատկանիր այդ պատուական հայերուն, յարգելի բացառութիւնները զանց բնելով, բագհանուր առմամբ հայ հարու ստը մեր աչքին առջեւ կը ներկայանայ, պարզ րավելու մը, կոշտ, կոպիտ, ամբարտաւան ու ինքնահաւան: Քանի որ օրինակը վերէն կու գայ, մեր համեստ աշխատաւորներն իսկ կ'աղդուին այս մտայնութիւնէն: Հայ հարուստ կը կարծէ թէ՝ քանի որ գրամատէրն ինքն է, ամէն ինչ իրեն ներելի է, մտաւորական կարողութիւն և բարոյական արժէք չի ճանչնար, ո՛վ որ հարուստ է՝ արժանի է յարգանքի ու գնահատանքի, միւսները կը նկատէ իրը ստորին արարածներ, որոնց հետ շփում ունենալն իսկ անպատուութիւն կը սեպէ, առանց վայրկեան մը անդրադառնալու, որ համեստ աշխատաւորներու թափած ճակտի քրտինքով է, որ ինքն ալ հսկայ հարստութեան մը տիրացած է:

Հայ հարուստը մարդասիրական և ազգասիրական պարտականութիւն չի ճանչնար. « աջ ձեռին տուածր ձախի ձեռիք լսեւու չե » առածք նշանակութենէ զուրկ է անոր համար, երբեմն փառասիրութենէ տարուած՝ երբ կը բարեհաճի նուէր մը շնորհել մարդասիրական ձեռնարկի մը համար, կը սպասէ, որ այս ժեստը թմբուկով յայտարարուի աշխարհի չորս ծայրերուն,

AN

եթէ ո՞չ՝ էֆէնտին կը զայրանայ, կը կատղի և իր դրամարկղը աւելի պինտ կը փակէ:

Ինչպէս որ ըսի, համեստ գասակարգերը միշտ օրինակ առած են հարուստներէն, երբ բախտը ժողովու անոնցմէ ոմանք ընկերային ասնդուխի բարձր աստիճանին հասնին, չուտ կը մոռնան իրենց անցեալը, իրենց գժբախտութեան ընկերները:

Հայ հարուստը միշտ եղած է տժան կարապետ ազգասէր, ապացոյցներ կը վխտան, յուսահոգի Պօղոս փաշայի Պատուիրակութեան օրով, պատերազմի ընթացքին, հայ հարուստները տամնապատկած էին իրենց հարստութիւնը, խեղճ փաշան թռուցիկը թռուցիկի վրայ կը հարարակէր, զանոնք պարտաճանաչութեան հրաւիրելու և Ազգային Պատուիրակութեան գատարկ սնտուկին գրամ հայթայթելու համար, հայ միլիոնատէրերը քանի մը հազար ֆրանքով միայն կը մասնակցէին Ազգային Ազատագրութեան Հանգանակութեան, ըստ Պ. Նորատունկեանի վկայութեան, Զինադադարին՝ Պատուիրակութեան սնտուկը սանթիմ մնացած չէր, մինչդեռ՝ մեր «Caisse d'Indépendance» պարունակելու էր գոնէ հարիւր միլիոն։ Ճարահատ Պօղոս փաշայ իր անձնական քսակէն 200.000 ֆրանք ևս տրամադրեց, Պատուիրակութեան ընթացիք ծախքերը գոնէ գոցելու համար։ Ճիշտ այս պահուն էր որ թրքական պատուիրակութիւն մը Փարիզ կը հասնէր միլիոններով բեռնաւորուած՝ «La Cavalerie de Saint Georges» ի աջակցութեամբն է որ թուրքերը մեր բոլոր յոյսերը ի թերեւ հանեցին, գոնէ ինչ որ կը վերաբերի Կիլիկիոյ մասին։

AVO

Զինադադարեն վերջ, Անգլիոյ նախկին նախարարապետը՝ Լոյտ Ճորժ կ'ըսէր.

« Եթէ դուք ծեր հարուստները չէք ճանշնար, մենք կրնանք ծեզ յանձնել անոնց լիստը, Հայ ունեւորները ոչինչ կ'ընեն իրենց Հայրենիքի Ազատութեան համար, անոնք անտարբերութեամբ կը սպասեն, որ երկինքն Կազաները իրոված իրենց քերանը իյնան »:

Գալուստ պէյ, ականջդ խօսի :

❖ ❖ ❖

ՀԱՅԻ ՄԱՐՈՒՔԻ ԱՂԱ ԻԲՐԱՆՈՍԵԱՆ Եղի

ԳԱԼՈՒՍՏ ՊԷՅ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ

Կը փութամ ըսելու թէ՝ Պ. Գալուստ Կիւլպէնկեանի ներքին կեանքով պիտի չզբաղիմ, հասկնալի փափկանկատութեամբ մը, հայ ժողովուրդը և զիս հետաքրքրողը, Հայ Կրեսոսի ազգային կեանքն է, այս մասին ալ պիտի արտայայտուիմ թէև անկեղծութեամբ՝ ոխակալութենէ և վրէժինդրութենէ չի պիտի տարւիմ, հակառակ, որ իմ այսօրուան դժբախտութիւններուս գլխաւոր պատճառը՝ նոյն իսկ Պ. Գալուստ Կիւլպէնկեանն է :

Պ. Գալուստ Կիւլպէնկեան, 68 տարեկան է, ծնանէ Պոլիս, զաւակն է, Թալասցի Ազգային բարերար

AHO

Հաճի Սարգիս Աղայի և Տիկին Տիրուհի Կիւլպէնկեանի, երիցագոյն եղբայրը Պ. Գառնիկ Կիւլպէնկեանի (Փարիզ), Պ. Վահան Կիւլպէնկեանի (Ալճերի), իր ուսմունքը առած է Պոլիտեխնիկական Գոլէճ, Մարսէյլ՝ Ecole de Commerce, շրջանաւարտ է Լոնտոնի Օքսֆորթ Համալսարանին :

Պ. Գալուստ Կիւլպէնկեան ունի երկու զաւակ՝ աղջիկը ամուսնացած է Պ. Գէորգ Էստեանի հետ : Պ. Նուպար Կիւլպէնկեան Լոնտոնի Պարսկական Դեսպանատան խորհրդականն է : Կ'ըսուի թէ՝ Պ. Նուպար մտային կարողութեան տեսակէտով իր հօրմէն ետ չի մնար, հակառակ իր երիտասարդ տարիքին՝ ֆրանսական կառավարութիւնը զի՞նքը պատուած է տալով ամենաբարձր պատուանշանը . «Commandeur de la Légion d'Honneur» :

Պ. Գալուստ Կիւլպէնկեանի հօրենսական ժառանգութեան բաժինն էր քառասուն հազար ոսկի : Հօրը մահուանէն վերջ, ժամանակ մը Սարգիս Կիւլպէնկեան Որդիք վաճառատունը կառավարելէ յետոյ՝ բաժնուեցաւ իր եղբայրներէն, Պաքուի մլջ, նաւթային հանգերու սեփականատէր՝ ծանօթ Պ. Աղեքսանդր Մանթաշօֆի խորհրդականը եղաւ երկար տարիներ : Սուլթան Համիտի շրջանին, շնորհիւ թրքական պաշտօնական շրջանակներու հետ ունեցած յարաբերութեան, յաջողեցաւ իրեն ապահովել Մուսուլի Քարիւղին 5 ٪ 0/0 շահաբաժին մը : Այսօր հակայ հարատութեան մը տէր գարձած է, որ միջին հաշուով երկու միլիար ֆրանք կը կարծուի :

AVO

Պ. Կիւլպէնկեանի անհերքելի կարողութիւնները ո՞չ ոք կը ժխդէ, նամանաւանդ՝ ֆինանսական տեսակէտով՝ հազուազիւտ տաղանդ մըն է, միայն տիւռը է հաստատել թէ՝ քանի անոր մտային կարողութիւնները ծաւալած են նոյն տարօղութեամբ ալ զգացումները նուազած կ'երեւին, մինչդեռ կը կարծուէր թէ՝ ազնուական միջափայրի մը մէջ ծնունդ առած՝ ինքն իսկ ժառանգած պիտի ըլլար հօրենական և մայրական բոլոր առաքինութիւնները և իր գուրգուրանքին առարկայ պիտի ըներ թէ՝ իրենները և թէ իր սկատկանած ցեղը։ Կ'երեւի թէ՝ Պ. Գալուստ Կիւլպէնկեան, բոլորովին տարբեր կը մեկնաբանէ կեանքի նպատակը և կը փափաքի մի միայն իրեն համար ապրիլ . . .։ Կ'ընդունինք թէ՝ ժամանակ առ ժամանակ՝ մասնաւոր գումարներ կը նուիրէ Ազգին, միայն թէ՝ իր ըրած պղտիկ զոհողութիւնները համեմատութեան ամենափոքր եզր մը իսկ չունին բաղդատմամբ իր Արքայական հարստութեան . . .։

Բատ իս, Հաճի Մարտոքէ իբրանոսեան, այսինքն՝ Հաճի Աղան, ինչպէս սովորութիւն էր զինքը կոչել, Աշասիացի, այս անուս, անտաշ հայը՝ աւելի ազգասէր էր, քան թէ՝ իր անձնական հաճոյքներուն նուիրուած Միլիարատէր Պ. Գալուստ Կիւլպէնկեանը։ Հաճի Աղան իր շահած միլիոնները պանքաներու մէջ անշարժ պահելու սովորութիւնը չունէր, քանի իր հարստութիւնը աւելնար, նոյնչափով մասնաձիւղեր կը բանար ամբողջ թուրքիոյ մէջ և իր վաճառատուններուն մէջ ալ մի միայն հայեր կ'աշխատէին։

AVO

իբրանոսեան վաճառատունները, նամանաւանդ՝ Գոլէճներէ շրջանաւարաններուն համար գործնական դպրոցներ էին, ուր մեր երիտասարդները կը պատրաստուէին կեանքի պայքարին. ի մի բան՝ Հաճի Աղան՝ աղէկ թէ գէշ, հարիւրաւոր հայ ընտանիքներու ապրուստը կ'ապահովեր։ Խնդրեմ, հիմա ըսէք թէ՝ Իբրանոսեանն հարիւր անգամ աւելի հարուս Պ. Գալուստ Կիւլպէնկեանի շնորհիւ՝ նոյն խել մատի վրայ համրուող՝ քանի՞ հայ ընտանիքներ կ'ապրին։

Ի միջի այլոց՝ Փարիզի սալայատակներուն վրայ՝ Հայ Աղզի ապագան կազմելիք հարիւրաւոր երիտասարդներ, անդործութիւն մատուած՝ կը մաշին, կը հիւծին, կը հալին և իրենց անօթութիւնը խաբելու համար յաճախ ֆրիք կ'ուտեն, եթէ երբեք ֆրանք մը գտնելու բարեբախտութիւնը ունենան իրենց ծակ գրպանին մէջ, Պ. Գալուստ Կիւլպէնկեան, օր մը արգեօ՞ք խորհած է զինքը շրջապատղ թշուառութեան մասին, ան պիտի ազգուի արգեօ՞ք մեր արդար ու անշահախնդիր գիտողութիւններէն։ Աշխարհային հաճոյքներու ոչնչութիւնը հասկնալէ վերջ, խղճի խայթ մը պիտի ունենա՞յ։ Կիւլպէնկեան Գերդաստազին գարաւոր համբաւը իր բարձրութեան վրայ պիտի պահէ՞, ամենքնուս ալ հիսաթափում պատճառելով և ամբողջ ժողովուրդի մը երախտագիտութեան արժանանալով, այն ատեն միայն ես ինքս առաջինը պիտի ըլլամ կոչելու, Կեցցէ՛ Գալուստ Կիւլպէնկեան . . . :

Հրեաները իրենց Ռոշիլտովը կը պարծենան, մենք ի՞նչու չի պիտի պարծենայինք մեր Գալուստ Կիւլպէնկեանով . . . Յուսանք և սպասենք։

AVO

ՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՐԻԶԸ ԵՒ ՀԱՅ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Աշխարհի չորս ծայրերուն ցրուած՝ հայրենազուրկ 800.000 Հայութիւնը՝ իր ուշագրութիւնը կեզրուացուցած է Հայկական Փարիզի վրայ և անոր գործունէութենէն կը սպասէ իր փրկութիւնը։ Բայ իս, Հայկական Փարիզի կարողութենէն շատ վեր է այդ լուրջ աշխատանքը, քանի որ՝ ան իր ներքին խնդիրները կարգագրելու ուղղութեամբ իսկ կատարեալ անձարակութիւն ցոյց կու տայ։ Այո՛, Փարիզի մէջ բնակութիւն հաստատած են, հայ ունեւոր և կուսակցական պետեր։ Փարիզահայ հարուստը կ'առաջնորդուի հետեւեալ նշանաբանով։ «Ուր հոց, զրիկ հոն երջանիկ, ուր երջանիկ հոն հայրենիք»։ Հայաստանի գոյութիւնն իսկ զինք անտարբեր կը ձգէ, զուրկ ըլլալով զոհողութեան ոգիէ և Ազգային արժանապանութեան զգացումէ, քանի որ՝ Ֆրանսայի նման ազատ երկրի մը մէջ կ'ապրի և իր դրամը իրեն կարելիութիւն կու տայ ազատօրէն վայելելու կեանքի բոլոր հաճոյքները։ Փարիզահայ հարուստը ասով կեանքի նպաստակը իրագործուած կը կարծէ, եթէ քանի մը ունեւորներ։ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան շուրջ կը բոլորուին՝ այդ հաւաքոյթը առիթ կ'ընծայէ իրենց տեսակցելու և հաւաքարաբ իրենց դրամարկղները պաշտպանելու, որով՝ յաջս ժողովուրդին՝ Ազգային Բարերարներու տիտղոսին կ'արժանանան, Բարեգործականի սնտուկը պահեստի դրուած միլիոններով……

AHO

ԴԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Գանք հիմա կուսակցութիւններուն։ Իմ նպաստակէս շատ հեռու է իւրաքանչիւր կուսակցութեան սկզբունքները քննադատել։ Ամէն սկզբունք յարգանքի արժանի է, եթէ ան՝ անկեղծ համոզվման մը արաւայայտութիւնն է և մեր Ազգային կեանքին մէջ արդիւնաւոր գործունէութիւն ցուց կու աայ։ Հոս, կ'ուզեմ մի միայն մատնանշել ensaigneի ետեւ քօղարկուած պարապութիւնը և սնանկութիւնը՝ Ծամկավար Ազտական կուսակցութիւնը։ Հակառակ Մալէզեաններու և Զօպանեաններու ներկայութեան՝ շաբաթաթերթ մը իսկ ապահովելու և իրենց կուսակցական սկզբունքները տարածելու գոհաբերութիւնը չունին, այս մարդիկը կուսակցութիւնը իրենց սոքի յենարան ընտրած են, անհատական փառքէ ու շահէ տարուած Փարիզի Ծամկավար պետերու միակ գործունէութիւնը կը կայնայ, ընկեր Մալէզեանի շուրջ սլքտալ՝ Բարեգործականի իւղու պատառէն կտոր մը փրցնելու յոյսով։ Ծամկավար շարքերը նկատողութեան առնելու են իմ անկեղծ արաւայտութիւններս, որ թշնամական ու է բնոյթ չունի, այլ՝ սրացաւ հայ մը կ'աշխատի զիրենք լուսաբանել իրենց առաջնորդներու ապիկարութեան և շահամոլութեան մասին, իրականութիւն մը որ արդէն վրիպած ըլլալու չէ գիտակից շարքայիններու ուշադրութենէն։



AVO

ՍՈՍԻԱԼ ԴԵՄՈԿ. ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱՍԱԿՑՈՒԹԻՒՆ

— 910.2 —

Զեմ գիտեր թէ՝ արտասահմանի մէջ Հնչակեան կուսակցութիւնը ի՞նչ ջուրերու վրայ կը քալէ։ ամէն պարագայի՝ Փարիզի նպարավաճառատունի դարակներէն արտածուած ապրանքը՝ տարուէ տարի Թրանսայի մէջ տկարացուցածէ Հնչակեան կուսակցութեան կազմը՝ ցիրուցան ընելով շատ մը գիտակից պատուական տարրեր, որոնք կրնային օգտագործուիլ Հայ Ազգային կեանքի մարզին մէջ։ Հնչակեան կուսակցութիւնը՝ Փարիզի մէջ, անձնական սեփականութիւն դարձած է։ կատարեալ անկման դատապարտելով Հնչակեան հերոսներու դափնիներով բեռնաւորուած փառաւոր անցեալը Թրանսայի մէջ, Հնչակեան շարքերը՝ Դաշնակցութենէն նուազ թիւ մը չեն կազմեր. միայն թէ՝ անկազմակերպ, անզեկ զանգուածի մը ապաւորութիւնը կը թողու, զուրկ՝ անշահախնդիր և կազմակերպական ոգի կրող իրական պետերէ . . . :

● ● ●

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ

— 910.3 —

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը՝ կուրծք տալով բոլոր փոթորիկներուն՝ եռագոյնը իր ձեռքին մէջ ամուր բռնած կանգուն կը մնայ Ազգայնական

AVO

Պատնէշին վրայ՝ յաջողած է իր միութիւնը և տիսիբ-
լինը պահել և այսօր կը ներկայանայ Թրանսայի մէջ
կենսունակ տարը, որուն վրայ կրնան կրթնիլ անկու-
սակցական գիտակից հայրենակիցներ, եթէ կ'ուզեն,
հայկական ոգին և ազգային զգացումը վառ պահել նոր
սերունդի երիտասարդ սիրտերուն մէջ։ Ահաւասիկ
միակ յոյսը ճերմակ ջարդի աղեաւաւոր հետեւանքնե-
րուն գէմ պայքարելու։

Մեր ժողովուրդը կարծես թէ՝ ի ծնէ պաօքանում
է, ո՞չ պետ կը ճանչնայ և ո՞չ ալ կարգապահութիւն։
Դաշնակցութեան անուրանալի արժանիքը եղած է այս
խառնիճաղանջէն մաքուր տարրեր զտել, զանոնք հա-
մախմբել, տիսիբլինի ենթարկել և զոհաբերութեան
զգացումը զարգացնել անոնց մէջ։ Գիտակից հայ մը
որ կուսակցամոլութենէ և նախապաշարումներէ չի տար-
ւիր. եթէ կ'ուզէ եղելութիւնը հասաւատել իր իրական
գոյներով, ստիպուած է ճանչնալ այս ձշմարտութիւնը,
ընտրէ դաշնակցական ամենահամեստ շարքային մը,
անոր հոգեբանութիւնը ուսումնասիրելու համբերու-
թիւնը ունեցիր. այդ համեստ գործաւորի կուսակցա-
մոլ արտայայտութիւններուն մէջէն իսկ պիտի նշմա-
րես զոհաբերութեան զգացումը, հայ մնալու, հայ մշա-
կոյթով սնանելու անզուսպ փափաք մը։

Դաշնակցութեան գէմ եղած դիտումնաւոր յարձա-
կումները, թէ ներքին և թէ արտաքին ճակատէն,
արդիւնք են չար նախանձի և հայկական վերջին
յենարանը խորտակելու հասկնալի ձգտումին։ Այո՛,
կ'ընդունիմ թէ՝ դաշնակցական պետերէ ոմանք, Զի-

AVO

Նազագարէն վերջ, սխալներ գործեցին. սակայն ասիկա
պատճառ մը չէ Դաշնակցութեան արժանիքը ուրա-
նալու: Անցեալի սխալներէն օգտուելով, Դաշնակցու-
թեան ներկայ պետերը կրնան նոյն սխալներու մէջ
չիյնալ ապագային: Քանի մը պետերու սխալ գործու-
նեութիւնը մոռցնելու չէ այն մեծ զոհողութիւնները,
որ շարքայինները ըրած են, Հայ Ազատագրական խոր-
հանին առջեւ, ի գին իրենց թանկագին կեանքին,
հիմա որ՝ Աշխարհի չորս հովերուն մատնուած Հայու-
թիւնը, որ ըստ օրէ կը կարսնցնէ զոհաբերութեան
ոգին և օտար տարրերու մէջ ցուլուելու վտանգին
առջեւ կը գտնուի հզօր կազմակերպութեան մը պէտք
ունինք յանձին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան:

Կեանքիս մէջ, ո և է մի ժամանակ, կռւսակցական
եղած չեմ: Նոյն խսկ տռիթը ունեցած եմ, խստիւ
քննադատելու քանի մը կռւսակցական պետեր, սա-
կայն արգարութիւնը կը ատիպէ զիս ըսելու թէ՝ Դաշ-
նակցութիւնը բոլոր իր թերութիւններով և բարեմաս-
նութիւններով մեր Ազգային կեանքին մէջ անհրա-
տութիւն մըն է:

Քաջազնունիի « Դաշնակցութիւնը այլևս անելիք
չունի » արտայայտութիւնը, որ շահագործել փորձե-
ցին անոր անոր անուղղայ հակառակորդները, կեան-
քոն յուսահատ ծերունիի մը վերջին ճիշն էր, որով
կ'ուզէր ընդհանուր Հայութեան առջեւ փակուած դուռը
իրեն համար բաց գտնել, իր ծերութեան վերջին տա-
րիները օտարութեան մէջ քարշ չտալու համար: Հիմա
որ թրքական վտանգին բարդուած է նաև ուրիշ շատ

ALO

մը վտանգներ մեր Ազգային գոյութեան դէմ, իբր Ազգային գիմադրութեան կեղրոն, գոնէ արտասահմանի մէջ, հզօր կուսակցութեան մը գոյութիւնը կենսական է, եթէ Դաշնակցութիւնը արդէն գոյութիւն չունենար, նոր Դաշնակցութիւն մը պէտք էր ստեղծել: Կ'ընդունիմ նաև թէ՝ Դաշնակցութիւնը՝ առայժմ, Հայաստանի մէջ անելիք մը չունի, բայց՝ ան շատ անելիքներ ունի գաղութիւներու մէջ: Թուրքն ու ռուսը (համկցիր հրեայ տարրը) հաւասարապէս կը հալածեն Դաշնակցութիւնը և կ'ուզեն ջախջախել մեր Ազգային վերջին պատնէն ալ՝ այս պարագան միայն հզօր փաստ մըն է Դաշնակցութեան գոյութեան արդարացման . . . :



ՀԱՄԱՅՆԱՎԱՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ



Ազգայնական մը ըլլալով հանգերձ՝ կը խոնարիմ Համայնավար կուսակցութեան գեղեցիկ խտէալին առջեւ, որ կը ներշնչուի գերազանցապէս մարդասիրական սկզբունքներէ, ժողովուրդներու եղբայրակցութիւն, սահմաններու ջնջում, առանց ցեղային խտրութեան՝ մարդկային էակներու հաւասարութիւն, իւրաքանչիւր մարդու իրաւունքը՝ օգտուելու բնութեան բարիքներէն, գերութեան ու թշուառութեան ջնջում: Եթէ այս բոլոր բազմանքները իրականանան, երկրային Դրախտը պիտի գերազանցեր իսկ երկնայինը, սակայն

AVO

երբ տեսականէն իրականութեան անձնինք, մեր առջեւ կը ցցուի մարդն՝ նոյն իսկ ինքը, իր կազմուածքով, որ քժբախտաբար իր սրտին ու միտքին մէջ մթերած է այնպիսի անխորտակելի գէնքեր, որ վերոյիշեալ փափաքներու իրականացումը անհնար կը գարձնէ:

Մարդ էակը, հարուստ ու աղքատ, կը ծնի հաւասար, կը մեռնի հաւասար: Ճշմարիտ հաւասարութիւնը դոյցութիւն ունի մի միտյն այս երկու պարագաներու մէջ, միտյն թէ՝ ծնունդէն մահը, մարդուս կենցաղավարութեան մէջ անհաւասարութիւնն է՝ որ կ'իշխէ, Աշխարհիս ստեղծումէն ի վեր. այս եղած է բնական կան օրէնքը և այսպէս ալ պիտի շարունակէ տարաբախտաբար, հակառակ որ՝ տիեզերքին մէջ, ամէն ինչ կատարելիութեան կը հասնի. ուսմունք, գիտութիւն, գաղափար հակայաքայլ կը յառաջանան, միմիայն մարդու բնական կազմն ու բնութիւնը անփոփոխ կը մնայ այս ընդհանուր յեղաշրջման մէջ, քէն, ոխ, նախանձ, ատելութիւն, եսամոլսւթիւն, փառասիրութիւն, իր նմաններուն վրայ իշխելու ձգտումք: Այս ունակութիւնները քայլ մը իսկ չեն յառաջանար, մարդկային հաւասարութիւնը իրականացնելու նպատակաւ եղած ջանքերուն մէջ, ճշմարիտ հաւասարութեան հրաշքը իրագործելու համար, պէտք է փոխել մարդկային սիրու և մարդկային միտք կոչուած մեքենաները, որ արտագրիչներն են վերոյիշեալ բոլոր ունակութիւններուն: Քանի այս արմատական փոփոխութիւնը տեղի չունենայ՝ ճշմարիտ հաւասարութեան, եղբայրութեան, ազատութեան մասին խորհիլ շուշի մը հտեւէ վազել կը նշանակէ:

AVO

Մարդուս կենցաղավարութեան մէջ, անասնական զգացումը առաջնակարգ գեր կը կատարէ, երբ ստամոքսը իր բնական պէտքը կը գոհացնէ, մարդս իր տկար մարմինը ձմրան ցուբաէն և տմառուտն ջերմութենէն պատապարելու միջոցներուն կը տիրանայ, ընդհանուր առմամբ՝ իր վիճուկէն գոհ է և երբեք չի փափաքիր կեանքի գնով ուրիշ առաւելութիւններ ստանալ։ Մարդը, երբ իրեն և իրեններուն համար կեանքի ապահովութիւն մը ստեղծած է, իր բնական հստախրութիւնը երբեք թոյլ չի տաք իրեն նոյն առաւելութիւնները իր նմաններուն ալ ապահովելու համար զոհողութիւններ բնել, ուր մնաց արիւն թափել։ Այո՛, մարդս կը մտածէ և կը հետաքրքրուի ուրիշներու կեանքովն ալ, երբ տեսնէ որ գժգոհներու բազմութիւնը իր կենցաղավարութիւնը կը վտանգէ՝ անոնց ձեռքէն, բիրտ ուժի դիմելու կարելիութիւնը խլելու համար, շատ լաւ գիտնալով թէ՝ բնութեան բարութիւններէն զրկուածները, անդամ մը իրենց տարրական պէտքերը գոհացնեն, աւելորդը ստանալու նպատակաւ կեանքերնին չի պիտի վտանգեն։

Աշխարհի հզօրները՝ շատ լաւ ուսումնասիրած են մարդկային հոգեբանութիւնը և բնական կազմուածքը. երբ գժգոհութիւնը ընդհանուր դառնայ և մօատալուտ աղէտի մը առջև գտնուին, կը փութան ճարպիկ լարսախաղութեամբ՝ թուլացնել մշտնջենական գերիներու շղթաները և կը հաւանին, որ այդ զրկուածներն ալ մասնաւոր չափով մարդսվայել կեանք մը ունենան, այս ստիպողական միջոցը գործադրելէ վերջ՝

AVO

կը փութան ցուցադրել իրենց պաշտպանութեան յատկացուած զինուորական և ոստիկանական ուժերը, քաջ գիտնալով թէ՝ ներկայ դրական Աշխարհի մէջ, մարդ էակը՝ պարզապէս իտէալի մը համար արիւն թափելէ պիտի խուսափի, ի բաց առեալ չէզոքացած արհամարելի փոքրամասնութիւն մը, որոց ջանքերը բաւարար չեն ընկերային ներկայ շարքերը փոխելու, նկատուած է, որ մարդը, երբ թշուառութեան ճիրան-ներուն մէջ կը տուայտի, սերտօրէն կը փարի համայնալվարութեան, երբ բախտի բերումով իր գիրքը փոխուի, ինքն ալ աշխարհիս բախտուոր տրարածնեն ներէն մին գտանալ, շապիկ փոխելու արագութեամբ սկզբունք կը փոխէ, առանց վայրկեան մը անդրադառնալու՝ իրեն երբեմնի բախտակից ընկերներու գժբախտ գրութեանըվրայ: Բնութիւնը իր արմատական օրէնքներուն պէսպիսութեամբ՝ կատարեալ անհաւուսարութեամբ շաղախուած է, քանի որ՝ մարդն ալ բնուխեան մէկ ստեղծումն է, արդէն անհաւուսարութեամբ շաղախուած է: Հետեւաբար բնութեան օրէնքներուն գէմ պայքարիլ և զանոնք կատարեալ յեղաշրջման ենթարկել մարդկային ուժերէն գեր ի վեր է:

Մեծ պատիրազմին՝ Ռուսիոյ տուած միլիոնաւոր զոհերը՝ երկրին թշուառութիւնը աւելի վատթարացուց: Համայնավար սկզբունքներու ջատաքով անհաւուեր, այս պատեհ առիթէն օգտուելով՝ անօթի մուժիկներու խոսանմեր շռայլեցին և յաջողեցան հակայ պետութեան մը կառավարական զեկը ձեռք անցնել: Ասոնց տիրապետութիւնն ալ միշտ կոթնած կը մնայ

ANO

բիրտ ուժի և զէնքի գօրութեան, որուն թուլացումը՝
պիտի նշանակէր Համայնավար կուսակցութեան ոչնչա-
ցումը՝ նոյն իսկ Ռուսիոյ մէջ։ Համայնավար կուսակ-
ցութիւնը իր գոյութիւնը ապահովէլու նպատակով չի
վարանիր կատարեալ անգթութեամբ հաւաքական ջար-
գեր ասրքել՝ յետադիմական տարրերու բնաջնջումէն
յետոյ՝ հիմա ալ նոյն արիւնաթաթախ մաքրագործումը
սկսած է, նոյն իսկ Համայնավար շարքերու մէջ։
Համայնավար ամենասականսուոր առաջնորդներ, մի առ
մի կը գնդակահարուին, յանուն մարգելային հաւասա-
րութեան և ի սէր Ռուսական Երկրային Դրախտին։
Մեծն Լենին՝ եթէ գերեզմանէն վլուխ բարձրացնէր և
գիտէր Ռուսական հողի վրայ կատարուած ջարդերը
նոյն իսկ իր հաւատարիմ ընկերներուն վրայ՝ պիտի
սարսափէր, թերեւս պիտի զզջայ Քարլ Մարքսի վար-
դապետութիւնը Ռուսաստան մացնելուն համար։

Ստալինի և Թրոցքիի ազգեցութեան անհատական
պայքարն է որ ծայր տուած է Ռուսիոյ մէկ ծայրէն
միւսը, որու հետեւանքով՝ որքան անմեղ արիւններ
կը թափուին։ Երկու Համայնավար առաջնորդները՝
չի կրնալով ներդաշնակել իրենց տեսակէտները, մահու-
և կենաց պայքարը կը մզեն իշարու հանդէպ, հոս է
որ կրկին բնութիւնը իր անփոփոխելի սկզբունքները
կը պարտադրէ։ Երկու Համայնավար Մենտորներու
փառասիրական քմահաճոյքներուն կ'ենթարկուի 160
միլիոն ժողովուրդի մը ապրելակերպը, քանի որ գիտա-
կից, ուսեալ երկու առաջնորդներ ազնւութիւնը չու-
նին, իրենց եսը զոհելու մարդկութեան երջանկու-

AVO

թեան համար կատարուած ջանքերու միջոցին և տկարութիւնը ունին հասարակ մահկանացուներու նման զիրար բզքտելու՝ ի՞նչպէս կ'ուզէք որ ամբոխը իր պարզամտութեան և տգիտաթեան մէջ մարդկային հաւասարութեան մասին խորհի:

Պոհ մը բնգունինք թէ՝ Համայնավար կուսակցութիւնը շնորհիւ՝ միլիոնաւոր զոհերու, շնորհիւ՝ Կարմիր բանակին՝ բնդհանուր ահ ու սարատի մէջ, յաջողի Համայնավար սկզբունքները պարտագրելու Ռուսական ստամաններուն մէջ և արուեստական գոյավիճակ մը ստեղծէ, այս տարրական աշխատանքը լրացնելէ յեաոյ՝ հաւակնութիւն ունենայ համաշխարհային Յեղափոխութիւն յառաջ բերել, իր սկզբունքները պարտագրելու համար բոլոր գրամատէր երկիրներու մէջ, ի՞նչ որ անխուսափելիօրէն տեղի պիտի տայ ընդհանուր պատերազմի մը, որու ելքէն կախում պիտի ունենայ մարդկութեան բախտը։ Պատերազմի մը միջոցին, Ռուսիա պիտի գտնուի, գէմ առ գէմ, այնպիսի հզօր խոչընթուներու առջեւ, որ խոնկութիւն պիտի համարէ անշարժութեան ուժին զիմել « la force d'inertie », միայն թէ՝ Գերմանիոյ, Իտալիոյ և Ճափոնի նման հզօր պետութիւններ, վասնգը նախատեսելով՝ բացէ ի բաց զիրք բռնած են Համայնավար Ռուսիոյ գէմ աշխարհի բոլոր ժողովուրդները նոր խաչակրութեան մը կը հրաւիրէն։ Անգլիա թեև երեւոյթապէս զիտողի գեր կը կատարէ, բայց՝ իրականութեան մէջ կը քաջալիրէ Հիթլէրն ու Մուսովինին՝ այդ քօղարկուած թոյլտութիւնն էր որ առիթ տուաւ Գերմանիոյ և Իտալիոյ հզօրապէս զինուելու։

AVO

Տիեզերքի Քարտէսին վրայ. եթէ ակնարկ մը
նետենք, կք տեսնենք շատ մը թագաւորական երկիր-
ներ՝ Անդիխ, Խոտալիա, Ճաբոն, Փորթուգալ, Պելճիգա,
Հոլանտա, Սուչիտ, Նորվիեկիխ, Ռումանիա, Եռլիուլաւիա,
Պուլկարիա, Յունաստան, բոլորն ալ թագաւորական,
Գերմանիա, Բոլոնիա և Թուրքիա թէե թագաւոր չունին,
միապետական սկզբունքներով կը կառավարուին։
Համայնավարութեան յաղթանակը պիտի նշանակէր,
բոլոր թագակիր գլուխներու անկումը։ Ուրեմն՝ ինք-
նապաշտպանութեան բնազգը՝ կը մզէ վերսցիշեալ
երկիրները համագանակցութիւն մը կազմել՝ ընդհա-
նուրին գոյութեան սպառնացող Համայնավար Ռուսիոյ
դէմ։ Ֆրանսայ, թէե գաշնակցական կապեր ունի
Ռուսիոյ հետ, գերմանական վասնզը հակակշռելու զի-
տաւորութեամբ, վերջ ի վերջոյ պիտի ստիպուի միանալ
միւսներուն, քանի որ ֆրանսացի ժողովուրդը խորա-
պէս ազգայնական է իր սոսիալիստներավ և համայնա-
վարներով։ Կ'ընդունիմ թէ՝ բոլոր երկիրները իրարու-
հետ կարգադրելիք հաշիւներ ունին։ համայնավար
վասնզը, առ այժմ, այդ հաշիւները մոռցնել կու տայ,
եթէ ժամանակը հասած համարեն, դրամատէր երկիր-
ները իրենք իսկ նախայարձակ պիտի ըլլան Համայ-
նավարութեան կեդրոնը ջնջելու համար, միանդամ
ընդ միշտ։

Ընթերցողը նկատէ որ՝ եթէ սոյն տողերը կը
դրեմ, երբեք սկզբունքային նախապատութենէ չեմ
տարուիր, քանի որ՝ ես ինքս անձնապէս պաշտպա-
նելու բան մը չունիմ, մարդկային յառաջդիմութեան

ALO

նուաւճումներն ալ երբեք զիս չեն խրածեցներ, որքան լայնածաւալ ըլլան անոնք։ Զգացումը չէ որ կ'առաջնորդէ զիս նախագուշակումներուս մէջ, այլ՝ պարզապէս բանականութիւնը և ամենատարբական տրամաբանութիւնը։ Իրականութիւնը իրականութիւն ըլլալէ չի գագրիր և մեր զգացմանց քմահաճոյքներուն չենթարկուիր։

Համայնավարութիւնը՝ ռուսական ծնունդ չէ, գերմանացի Քարլ Մարքսի Վարդապետութիւնը ներմուծուած է Ռուսաստան հրեայ միջնորդներու միջոցաւ։ Հրեայ տարրը, սեփական հայրենիքէ զուրկ, տարածուած է բոլոր երկիրներու մէջ, և 15 միլիոն բազմութիւն մը կը ներկայացնէ. 5 միլիոն Ռուսաստան, 3 ու կէս միլիոն Բոլոնիա, 3 միլիոն Ամերիկա, 600.000 Գերմանիա, 500.000 Ֆրանսա, 300.000 Անգլիա, 400.000 Պաղեստին, մնացած մէկ ու կէս միլիոնն ալ ցրուած են ուրիշ երկիրներ։ Հրեաները, թէե ցիր ու ցան, բայց շնորհիւ իրենց կրօնական աւանդութիւններուն՝ իրարու հետ սերտօրէն կապուած են, թէե կառավարութիւն մը չունին, սակայն այս պարագան չարգիլեր զիրենք ընդհանուր քաղաքականութիւն մը ունենալ իրենց հաւաքական չահերը հզօրապէս պաշտպանելու համար բոլոր երկիրներու մէջ։ Ասով ալ չի գոհանալով՝ անոնք կ'ուզեն տիրապետել ամէն ուրեք. այս ձգտումը պատճուռ եղած է, որ հոկանիքական հոսանքը տարածուի։ Հրեաները իրենց գոյութեան սպառնացող տարրերու դէմ պայքարելու համար կը քաջալերէն ձախակողմեան կուսակցութիւն-

AVO

ները և պղտոր ջուրի մէջ կ'ուզեն ձուկ որսալ։ Զարական կառավարութեան ընթացքին՝ հրեան հալածանքի ենթարկուած ըլլալով՝ իր դարաւոր վրէժինդրութիւնը գոհացուց ամբովյ Ծուաստանուր արեան հեղեղներու մատնելով։ Հրեայ տարրը ժամանակին Սպանիայէն վասրուած ըլլալով, անոր վրէժինդրութեան գոհ կ'երթայ հիմա։ Հրեաները Ծուաստանուր կեդրոն ընտրելով կ'աշխատին ընդհանուր Յեղափոխութիւն առաջ բերել աշխարհիս մէջ, որպէս զի ընդհանուր քասային վիճակէն օգտուելով հրեայ տարրին դէմ կուտակուած ամպերը փարաասին և իրենց զքանչելի solidaritéով ընդհանուր դժբախտութենէն կրկին իրենք օգտուին։

Հրեան ի ծնէ քափիթալիսա է, իր բոլոր իտէալը կ'ամփոփուի դրամ կուտակելուն մէջ։ Հրեան իր հակայ զանգուածով ո՛չ անկեղծ սոսիալիստ կրնայ ըլլալ և ոչ ալ համայնավար, միայն թէ՝ սոյն կուտակցութիւնները իր ափերուն մէջ գործիք կը դարձնէ մի միայն հրէական շահերու պաշտպանութեան համար։

Մասնաւորելով խօսքս Ֆրանսայի, Փրանսացի գործաւորը՝ իր վիճակը բարւոքելու համար պէտք չունի քաղաքացիական արիւնանեղ կոխուներու։ օրինական միջոցներով իր փափաքածը կրնայ ստանալ։ Ֆրանսացի գործաւորը շատ աւելի լաւ դիրքի մը մէջ կը գտնուի բազդատմամբ ուրիշ հրկիրներու վիճակին։ եթէ ֆրանսացի գործաւորը իր շարժումներուն ազատութիւնը ունենայ, ու է Յեղափոխութիւն կարելի չէ որ ծագի Ֆրանսայի մէջ, ի՞նչու կ'ուզէք որ ֆրանսացի գործաւորը իր արիւնը թափէ բանս մը համար,

AVO

որ արդէն ունի և աւելին ստանալն ալ գրեթէ իր կոմքէն կախում ունի։ Ֆրանսացի գործաւորին միջոց չի պակցիր իր ամենօրեայ պիֆտէկը ուտելու, գինին կոնծելու գեղեցիկ սեռին ընկերակցութեամբ սինեմաները յաճախելու։ Հայրենիքի պաշտպանութենէն գուրս ֆրանսացի գործաւորը երեք տրամադիր չէ իր արիւնը թափելու, միայն թէ՝ իր անմիջական դրացին՝ հրեան կը հակէ անոր վրայ, կը ներշնչէ զայն, առաջնորդելով դէպի եղբայրասպանութիւն, ի շահ հրեաներու։ Այսուհանգերձ ֆրանսացի հազուագիւտ համայնավարներ, շատ լաւ կ'ըմբռնեն հրեաներուն էնթրիկը։ Խօսակցութեան մը միջոցին, ֆրանսացի համայնավար մը ինձ կ'ըսէր խնդալով։ « Հրեան սոսիալիստ է, համայնավար է, պայմանաւ որ՝ ներկայ անցուղարձերէն օդտուելով ան շարունակէ իր գրպանը լիցնել . . . »։

Պայքարը՝ որ ծայր տուած է ամէն կողմ՝ իրականին մէջ, ազգայնականներու և հրեաներու միջև է, ո՛չ թէ համայնավարներու և գրամատէրերու, այս ամէնքը զիսնալով։ Հայ գործաւորները պարզ գործիք մը ըլլալու չեն հրէական ափերուն մէջ։ Ֆրանսահայերը նամանաւանդ, պէտք է զգուշանան Ֆրանսայի ներքին խնդիրներու միջամուխ ըլլալէ, մեր հիւրի հանգամանքն ալ արդէն այս կը պահանջէ։ Մեր Ազգային դժբախտութիւններու միջոցին ո՛չ ոք մեղմով հետաքրքրուեցաւ և ո՛չ ոք մեզ օգնութեան հասաւ, ձգենք որ՝ երկու հակառակ հոսանքները՝ իրենց հաշիւները մաքրեն իրենց հասկցած ձեւով։



AVO

ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԻՒՆ

— ○ —

Լուսահողի Պօղոս փաշա նուպար, հիմնագիրը եղած է, Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան՝ Եղիպատոսի մէջ ասկէ շուրջ երեսուն տարի առաջ։ Այս Ազգային Մեծ Հաստատութիւնը հիմնելու համար, Պօղոս փաշա ներշնչուած էր Alliance IsraéliteԷ՞ն՝ իր կենդանութեան՝ Միութիւնը կատարեալ բարիք մը եղած էր Հայ Ազգին. իր մահուանէն վերջ՝ շահամոլ վարիչներու շնորհիւ՝ այսօր, մեր Ազգային Հաստատութիւնը, գրեթէ անհստական սեփականութիւն դարձած է, աւելի ճիշտ պիտի ըլլար զայն կոչել Société Anonyme Malézian et Cie, քան թէ՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւն։

Հայ ժողովուրդի ընդհանուր փափաքին տեղի տալով՝ Պ. Գալուստ Կիւլպէնկեան յաջորդեց Պօղոս փաշայի՝ իրը Բարեգործականի նախագահ. իր նախագահական ճառին մէջ, Պ. Կիւլպէնկեան կ'ըսէր. « Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւնը՝ Հայ ժողովուրդի Ազգային Տունն է, ուր, իւրաքանչիւր նայ անհատ կրնայ դիմել աջակցութիւն եւ պատասխանագրելէ յետոյ Պ. Գալուստ Կիւլպէնկեան, իր հրաժարականը ներկայացուց, զգուած իր շուրջը բարուած էնթրիկներէն, տեղի տալով Մալէզիաններու նման գաճաճներու առջև՝ առանց ամենագոյզն ճիգ մը ընելու Square Albionի Ալիի պապայի Որջը մաքրագործելու ուղղութեամբ

AVO

հակառակ որ՝ Հայ ժողովուրդը՝ առանց կուսակցական
ու կրօնական խարստիւն իրեն կռնակ կանգնած էր:

Հայ անուան արժանի անհատ մը չեմ ճանչնար,
որ Բարեգործականի կործանումը փափաքի, միայն
թէ՝ Հայ Բարեգործական Միութիւնն ալ իր կոչման
արժանի բարձրութեան վրայ մնալու է և ո՛չ թէ
քանի մը արկածախնդիրներու ափերուն մէջ, սիսակա-
լութեան և շահագործումի միջոց գտանալու է:

Ժողովուրդական գժողոնութիւնը, արդէն իր գո-
գաթնակետին հասած է, Եգիպտոսի Ծամկալար «Արև»ն
իսկ, իր Թէքէեաններով և Պօղոսեաններով, ձայն կը
բարձրացնէ և կ'առաջարկէ Բարեգործականի կեղրոնք
կրկին Եգիպտոս փոխազրել: Ի նկատի առնելով Բա-
րեգործականի Ամերիկայի շրջանի արդիւնաւոր գոր-
ծունէութիւնը՝ մենք՝ նպատակայարմար կը գատենք
կեղրոնք Ամերիկա փոխազրել, ո՛ւր Պ., Պ., Արշակ Գա-
րակէօգեանի և Յարութիւն կիւլտէնկեանի նման պատ-
ւաւոր անձնաւորութիւններու բարձր դիրքը և բարո-
յական հեղինակութիւննը կատարեալ վստահութիւն կը
ներշնչեն Հայ ժողովուրդին: Այս երկու Ազգային Բա-
րեգործական Միութիւնը հսկայաքայլ կրնայ յառա-
ջանալ և իրապէս Alliance Israéliteի փրկարար դերը
կատարել Հայ ժողովուրդին մէջ:



AVO

ԽՈՐՀՈՂԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ



Խորհրդային Հայաստանի մասին՝ տարիներէ ի վեր
թեր ու գէմ՝ այնքա՞ն մելան թափուեցաւ, այս թնդ-
հանուր շփոթութեան մէջ, արտասահմանի Հայութիւնը
անորոշութեան մատնուած, որոշ գաղափար մը գեռ չի
կրցաւ կազմել Խորհրդային Հայաստանի խսկական
գրութեան վերաբերեալ՝ որովհեաւ հակառակորդ կամ
կողմանակից, կուսակցական նախապաշտումներէ տար-
ւած՝ գիտումնաւոր կերպով աշխատեցան ճշմարտու-
թիւնը խեղաթիւրել; իւրաքանչիւրը իր տեսակէտը
պարտագրելու պնդաղլուփառութեամբ։ Ես ալ իմ կարգիս
հրապարակ կ'իջնեմ և կատարեալ ազատութեամբ ու
անվերապահութեամբ պիտի արտայայտուիմ այս կեն-
սական ինդրոյն շուրջ, առանց իսկ նկատի առնելու,
որ իմ անձնական տեսութիւններս ու համոզումներս
կրնան գժգոհութիւն պատճառել Մարտիրոսին կամ
Թորոսին և կամ գոհունակութեան առիթ առաջ Յակոբին
և Կարապետին։

Խորհրդային Հայաստանը՝ պարզապէս Ծուսաս-
տանի մի նահանգը կը կազմէ, իր ներքին և արտա-
քին քաղաքականութեան տէրը չէ երբեք, ամէն ի՞նչ
կեդրոնացած է Մոսկուայի ափերուն մէջ։ Հայաստանի
մէջ ո՛չ մէկ տերեւ չի շարժիր, առանց Ծուսիոյ հաւա-
նութեան ու արտօնութեան։ Ասիկա բուն իրականու-
թիւնն է, որ ո՛չ մի հերքում չի կրնար քօղարկել.
խնդրեմ ըսէք, ունի՞նք Հայկական գեսպան մը կամ

AVO

Հիւպասսոս մը ո և է երկրի մը մէջ. ո՛չ և ո՛չ. ասոր հակառակը ոչ մէկը կրնայ պնդել։ Հայաստանէն ներս մտնելու համար հարկ է Մոսկուա աղերսագիր մը ուղղել և Ռուսական արտօնութեան սպասել։ Այս պարագային ալ ուստական հպատակութիւնը ընդունելէ վերջ միմիայն մեր սեփական Հայրենիքը մտնելու իրաւունք ունինք։ Union Postaleը՝ որ աշխարհիս մեծ ու փոքրիկ երկիրներու անունը կ'արձանագրէ Հայաստանի անունն անգամ չի յիշեր. հակառակ ո՞ր՝ Վրաստանն անգամ Union Postaleի մաս կը կազմէ . . .։ Աւելորդ ճոռոմաբանութիւններ ընելու սուրութիւն չունիմ, եղած իրողութիւնը հաստատելով կը գոհանամ։

Այս, Հայաստանի պաշտօնական լեզուն, առ այժմ, հայերէն է, կառավարութիւնը Հայկական, ինչպէս նաև Բանակը. միայն թէ՝ երկրին կառավարութիւնը ստիպւած է կուրօրէն հետեւելու Մոսկուայի հրահանգներուն։ Հայկական Բանակն ալ մի մասը կը կազմէ Ռուսական բանակներուն, եթէ հարկը պահանջէ, Մոսկուայէն եկած մէկ հրամանով՝ Հայկական Բանակը կրնայ տեղափոխութիւ Հայաստանէն դուրս և օգտագործութիւ այնպիսի ձեռնարկներու մէջ, որ Հայաստանի հողամասերու հետ ո և է առնչութիւն չունի։

Ի մի բան Հայաստանի գիրքը Ռուսիոյ հանդէս ճիշտ այն է, ինչ որ արաբական Ալճերիա Թրանսայինկատմամբ, սա բացառութեամբ՝ որ Ալճերիացի արաբը ինքզինքը աւելի ազատ կը զգայ բողոք բարձրացնելու և գանգատներ ուղղելու կեղրոնական կառավարութեան, առանց այս արարքը աղետալի հետեւանքներ

ALO

ունենալու իրեն համար, մինչդեռ Հայաստանի հայէն բխած բողոքները զնգակահարութեամբ կը փոխանակւին և շատերն ալ իրենց չունչը կ'առնեն Սիպերիոյ խորերը. եթէ տառնք ալ Ազասի Խանձեանի բախտին արժանանալու գժբախառութիւնը չունենան :

Մեր ժամանակակից պատմութիւնը ճշգրիտ կերպով ներկայացնելէ յետոյ՝ կը փութամ ըսելու՝ երկու չարեաց փոքրագոյնը. կամ Թուրքին եարադանը և կամ Ռուսական շղթաները կրել համբերութեամբ՝ ուրիշ ելք մը չի կայ. զոնէ ժամանակ մը : Բնականաբար՝ ամենքս ալ համաձայն ենք այս երկրորդ լուծումը նախընտրելու՝ ի չգոյէ լաւագոյնին : Մեր փափաքն է, զոնէ Հայ ժողովուրդի Փիզիքական զոյութիւնը ապահովել սպասելով լաւագոյն օրերու, այս տեսակէտով միայն Ռուսական լուծը կրնայ նկատուիլ նախախնամական բարիք մը՝ Հայաստանի աշխարհագրական զիբերը մեր ձեռքերն ու ոտքերը կապած՝ կը յանձնէ Ռուսիոյ, որուն քմահաճոյքներէն և կամ բարեկամեցողութենէն կախում ունի երկրի ժողովուրդին զոյութիւնը :

Ես այն համոզումը ունիմ որ՝ մենք, եթէ միմիայն Ռուս ազնիւ ժողովուրդին հետ գործ ունենայինք. ապահավաբար՝ շատ լաւ պայմաններու ներքեւ պիտի ապերեր երկրին ժողովուրդը. կարելի իսկ պիտի բլարընդլայնել Հայաստանի սահմանները և զոնէ արտասահմանի Հայութեան մեծ մասը փոխազրել երկիր։ Դժբախտաբար հրեայ տարրը, ինչպէս երբեմն Թուրքիոյ մէջ, նոյնպէս ալ Հայաստանի մէջ կը հսկէ հետ-

AVO

ոռւէն մեր վրայ՝ լայն ասպարէղ չի տար մեր Ազգային
փափաքները իրականացնելու :

Հրեայ տարբը՝ մեր գատի կորատեան մէջ զլխաւոր
դեր խաղացած է, Պրիանը և Թրանքէն Պույեսնը ներ-
շնչողները հրեաները եղած են, որով մեզ վտարեցին
Կիրիկայէն, մի կողմէ՝ Թուրքիոյ հաճելի ըլլալու և
միւս կողմէ վտանգաւոր մրցակիցի մը գրւեխը ջախ-
ջախելու համար։ Այս մասին թէե շատ փաստեր ունիմ,
զանոնք հրատարակելու համար ուրիշ տոիթի մը կը
սպասեմ։

Անգամ մը որ բուն իրականութիւնը ժողովուր-
դին առջեւ պարզեցիւ անկողմնակալու թիւնը զիս, կը
պարտագրէ բաելու, այս բոլոր ձշմարտութիւնը զիտ-
նալէ վերջ՝ քաղաքական միծ սիսալ մըն է հակառու-
սուկան և հուկահոյտատանեան յօդուածներ հրատարա-
կել արտասահմանի մէջ։ Փօխանակ ապարդիւն և ու-
նապատակ գրգռութիւններով՝ արդէն ցիր ու ցան ժո-
ղովուրդը բաժան բաժան ընկլու և ճերմակ ջարդը
զիւրացնելու, ինչպէս որ կ'ըսեն, արտասահմանի մէջ,
մեր բոլոր ուժերը կեղբոնացնենք և կարելի միջոց-
ներով պայքարինք միմիայն ձուլման դէմ։

Հայաստանի ժողովուրդը և երկրին կառավարու-
թիւնը հանգիստ ձգենք, որոնց ազատ կամքէն կա-
խում չունի երբեք իրաց անողոք ընթացքը փոխել,
այսպէս կամ այնպէս, ինչ որ ալ ըլլայ, Հայաստանի
ժողովուրդը իր սեփական հողին վրայ կրնայ շատ մը
փոթորիկներէ ազատիւ և իր ազգային զոյնը պահեր,
մենք՝ մեր քիմին տակ գտնուող Հայկական հոծ բազ-

AVO

մութիւնը այլասերման թոյնէն տպատելու նայինք,
իրաւ է որ՝ աւելի հեշտ է, զրչի մը ծայրով սիւնակ-
ներ մրոտել, անիմաստ խրատներ տար, քան թէ՝ որ-
դիւնաւոր աշխատութեան մը լծուի որ կը կարօտի
հզօր կամքի և զոհազութիւններու . . .



Հ Օ Կ



ՀՕԿ բառի նշանակութիւնն է՝ «Հայոստանի Օգ-
նութեան Կոմիտէ», որ ամենուս ալ սրտին կը խօսի,
առանց կուսակցական և կրօնական խարութեան, կա-
րելի չէ երեւակայել հայ մը՝ որ այս մասին տարս.
կարծիք գտնուի: Հայրենիքը ո՛չ մէկ կուսակցութեան
սեփականութիւնն է և կը պատկանի ամենուն, ինչ
գոյնի ալ պատկանի, իւրաքանչիւր հայու տարրական
պարտականութիւնն է իր նիւթական և բարոյական
աջակցութիւնը բերել Մայր Հայրենիքին:

Երկրի վարչաձեւը՝ յիշեալ պարտականութեան
հետ բնաւ երբեք կապ մը չունի: Վարչաձեւը կ'անցնի
երկիրը կը մնայ, որ կը փափաքինք տեսնել՝ ազատ,
զօրաւոր և երջանիկ, հոգ չէ թէ Կարմիր կամ հապօյն
գրօշը ծածանի Հայաստանի ստհմաններուն մէջ:

ՀՕԿ քաղաքական բնոյթ ու չունի, զայն շփո-
թելու չէ Համայնագանը կուսակցութեան հետ: ՀՕԿը
հաստատուած են գուղութներու և Մայր Հայրենիքին

AVO

հազորդակցութիւնները գիւրացնելու գովելի նպատակաւ, ան իր կոչման բարձրութեան վրայ մնալով կը ջանայ իւրաքանչիւր հայու ազգասիրական պարտականութիւնը յիշեցնելու: ՀՕԿերը քաջայերել և իր աշխատանքը աւոգիւնուորել ամէն մի հայու իրաւասութեան և պարտականութեան սահմանը մէջ է:



ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ԹՈՒՐՔԻԱ

Քաղաքական հողի վրայ՝ երբ ժողովուրդ մը մի միայն զգացումէ իր տարուի, չի զիանը չափ ու սահման գնել իր պահանջներուն և բաղձանքներուն, մէկ խօսքով, երբ սիրար ուզզեղի գեր կը կատարէ և ամենաարբական արամարտանութիւնն իսկ կ'անգիտանայ այդ ժողովուրդը անխուսուփելիօրէն իր կորուստին կը զիմէ: Մեր Ազգային Դատին անյաջողութեան, մեր ներկայ գժրախտութիւններուն իսկական աղքիւրը՝ պէտք է փնտոնենք այս ճշմարտութեան մէջ, երբ կ'ըսեմ, անցեալի դասն դասերէն չօգտուելով կը շարունակենք նոյն բնթացքը՝ կը կրկնենք միենոյն սխալը, բայց է որ՝ ինքզինքնիս զապելու և մենք մեզ կառավարելու կարողութենէն գուրկ ենք:

1870ին, Ֆրանսա գժրախտութիւնը ունեցաւ կորսրնցնելու իր երկու նահանգները՝ Ալզաս և Լորենը, կատարուած տիսուր իրականութեան հանդէպ նշանաւ

AVO

ւոր քաղաքագէտ Gambettaի կարգախօսը եղաւ « Pensons y toujours, n'en parlons jamais » (մտածենք միեւ այդ մասին, բայց երբեք չի խօսինք): Ֆրանսացի ժողովուրդը կատարեալ կարգապահութեամբ մատիկ ըրաւ Gambettaի խոհեմ և նշանակալից խօսքերը ամբողջ 40 տարիներ, մինչև որ նպաստաւոր պարագաներ թոյլ տուին ֆրանսային կրկին տէրը գառնայ իր կորսուած հողամասերուն: Քանի որ ֆրանսայի նման հարուստ և հզօր երկիր մը զիտցաւ իր սիրտը մրրկող զգացումը զսպել քառասուն տարի, պարագաներու յարմարելու խոհեմութիւնը ունեցաւ, ներելի չէ երբեք, մեզի նման աղքատ ու տկար ժողովուրդի մը՝ տղայական յոխորտանքով մարտի հրաւեր կարգալ մեզմէ առաւելապէս հզօր երկրի մը դէմ՝ բան մը որ ո և է օգուտ չունենալէ զատ՝ միծապէս կրնայ վնասել մեր ապագայ գերագոյն շահերուն, եթէ կարենանք առայժմ կղպանք մը դնել մեր սրտին և տիրապէս իշխենք մեր ջղային հիւանդ զրութեան՝ ճշմարիտ հայրենասիրութեան անհերքելի ապացոյցը տուած պիտի ըլլանք:

Թուրքիոյ անհաշտ թշնամին՝ անոր վերջնական կորուստին աշխատող՝ Վենիմիզելոս, քաղաքական քաջութիւնը ունեցաւ մինչև Անկորա երթալու և Մուսթաֆա Քէմալ փաշայի բարեկամութիւնը մշակելու: Ունինք արդեօք մեր մէջը յոյն նշանաւոր քաղաքագէտէն աւելի անշահախնդիր և անկէ աւելի հայրենասէր մը, ապահովաբար ո՛չ: Միջազգային քաղաքականութեան մէջ՝ երէ կուան թշնամին այսօր բարեկամ, այսօրուան բարեկամը կրնայ վաղը թշնամի դառնալ

AVO

պարագաներու բերմամբ։ Ճշմարիտ քաղաքագէտը,
անկեղծ հայրենասէրը այն է՝ որ օրը օրին կը հետեւի
քաղաքական ելեւէջներուն։ Ան որ այս հիմնական
սկզբունքը չընդունիր և կը յամառի իր սխալներուն
մէջ, այդպիսին ո՞չ թէ միայն քաղաքագէտ տիտղոսին
անարժան է՝ այլ հաեւ ճշմարիտ հայրենասէր կոչ-
ւելու։

Թուրքիա իր աշխարհագրական դիրքին շնորհիւ-
ներկասիս կը վայելէ Ռուսիոյ, Անգլիոյ և Ֆրանսայի
հաւասար բարեկամութիւնն ու պաշտպանութիւնը,
ինքզինքը աւելի հզօր կը զգայ քան թէ մեծ պատե-
րազմին նախօրեակին, մենք չէ որ հաւակնութիւնը
պիտի ունենայինք մեր խեղճ ու կրակ միջոցներով՝
Թուրքիոյ աննպաստ պայմաններ ստեղծել վերոյիշեալ
կառավարութիւններու մօտ։ Հայկական մտածելա-
կերպը և Ազգային պահանջները՝ մեծերու նժարին
մէջ ու է արժէք չեն ներկայացներ զժբախտաբար,
անոնք կրնան օգտուիլ մեր շատ համեստ ուժերէն,
երբ հարկը պահանջէ, անգամ մը որ փոթորիկը անցնի
դիւրաւ եր մոռնան կատարուած զոհողութիւնները,
ասոր անժխտելի ապացոյցը տեսանք Զինազարէն
վերջ . . . :

Անգլիոյ և Ռուսիոյ գարաւոր մրցակցութիւնը՝
Պոլսոյ չուրչ, գաղանիք մը չէ։ Երկու մրցակիցները
չի կարենալով համաձայնիլ առ ի չի գոյէ լաւագոյնին
հասատարիմ դռնապանի պաշտօն յանձնած են Թուր-
քիոյ։ Ոսփորի ավերուն վրայ՝ քանի այս կնճռոտ
խնդիրը չի լուծուի ի նպաստ միոյն կամ միւսն։

ANNO

թուրքը միշտ ինքզինքը ապահով պիտի զգայ. ո՞չ թէ
միայն Պոլսոյ տէր մնալու, այլ նաև փոքրամասնու-
թիւններու իրաւունքները ոտնակոխելու և անոնց
Ազգային պահանջները զէնքի զօրութեամբ խորտակե-
լու, այս ճշմարտութիւնը լաւ մը միսրճենք մեր ուղե-
ղին մեջ, երբ անօգուտ ջանքեր կ'ընենք Միջազգային
Քաղաքականութեան հիմքերը խախաելու ի նպաստ
մեզ:

Դալով Խորհրդային Հայաստանին՝ որուն արտա-
քին քաղաքականութիւնը՝ ստիպողաբար Մոսկուայի
խողովակէն կ'անցնի, կարելիութիւն իսկ չունի թշնու-
մական դիրք բռնելու Թուրքիոյ հանդէպ, առանց
խաչաձեւելու Ռուսիոյ թրքասէր քաղաքականութիւնը:

Այս. կ'ընդունիմ թէ Թուրքիա 750.000 քիլո-
մեդր քառէի վրայ միմիայն տասր միլիոն ժողովուրդ
ունի, որ եթէ ամբողջովին մշակուի վերջին կատարե-
լազործութիւններով, կրնայ սնուցանել գոնէ 50 միլիոն
ժողովուրդ մը: Թուրքիոյ բարեբեր և բարեխառն կլի-
ման, միացած իր անմշակ ահազին տարածութեան՝ չի
կրնար անտարբեր ձգել դրացի յարածուն իտալիան և
Գերմանիան, օր մը չէ օր մը, թրքական հողերուն
վրայ կրկին բախում մը անխուսափելի է, եթէ ընդ-
հանուր հաշուեցարգարութեան ժամը հնչէ աշխարհիս
բախտը որոշող հսկայ պետութիւններու միջե, մենք,
համեստօրէն ձգելու ենք, որ Մնծերը իրենց հաշիւները
կարգադրեն իրենց զիացած եղանակով, ամէն զնով,
ապօղայ պատերազմի մասնակցի ասոր կամ անօր
յաղթանակը նպաստաւորելու դիտումով, չի նշանակեր

AVO

անպայման այդ զոհողութեամբ մեր Ազատութիւնը գնել, Մեծ պատերազմը վերջնական գուսը տուաւ մեր այս մասին, չի փորձուինք կրկին նոյն տիմարութիւնը ունենալու գոնե կամովիին, եթէ ո և է հզօր կառավարութեան շահը պահանջէ որ՝ երկրամասին վրայ հողամաս մըն ալ մեզի յատկացուի իբր մեր սեփական հողը, այդ նուէրն ալ կրնանք ստանալ առանց մեզ նօսրացած կենասական ուժերը աւելորդ արիւնահեղութեամբ սպառելու, այս մասին այ՝ Հրեաներու Պաղեստին ներկայութիւնը բացարձակ ապացոյց մըն է: Միակ քաղաքականութիւնը որ մեզ ներելի է ի գործ գնել, առայժմ կայսնայ մեր Ազգային ֆիզիքական գոյութիւնը ապահովելու ուղղութեամբ կատարելիք ջանքերուն մէջ . . . :

Անգրանիկ համոզուած էր, որ մեր սեփական ուժերով, փոքրիկ Հայոստանի սահմաններն իսկ ամիս մը պաշտպանելու կարողութիւնը չունինք: Միացեալ Անկախ Հայրենիք մը ունենալու գաղափարը ինքնին ընտկանաբար գեղեցիկ իտէալ մըն է, որուն իրականացումը, մեզի յաջորդող սերունդներու մտահոգութեան առարկայ կրնայ ըլլայ, մեր ներկայ պայմանները,՝ մեր ուսերուն պարտականութիւն կը գնեն, Մեծ Եղոննեն վերապրող բեկորները ի մի հաւաքել ու անոնց ֆիզիքական գոյութիւնը ապահովել, այս կատարուելիք աշխատանքն ալ արգէն յիռւի բաւարար է ամբողջ սերունդ մը զբաղեցնելու: Ինչպէս անհատներուն՝ նոյնպէս ալ ազգերու կետնքին մէջ, վերելքը կը կատարուի աստիճանաբար՝ սանդուխի առաջին

AVO

աստիճաննեն վերի աստիճանը յանկարծական ոստում մը՝ նոր և թիրիս վերջնական ազէտի մը գուռ բանայ մեր ժողովուրդին համար :

Եզրակացութիւն. 1. Հայաստանը և երկրին ժողովուրդը ձգենք իր բախտին և ձեռնպահ մնանք քաղաքական ո և է միջամտութենէ՝ նիւթապէս և բարոյապէս միայն օդնենք Հայաստանի վերացինութեան :

2. Թուրքիոյ հայութիւնը կր փափաքի, որ արտասահմանի հայութիւնը իրենց յարաբերական հանգըստութիւնը չի խանգարէ անխոհեմ գրուածքներով և նոր գրգռութիւններու պատճառ չի դառնայ :

3. Սուրիոյ հայութիւնը՝ անվերապահօրէն իր բախտը կր կապէ Սուրիոյ արար ժողովուրդին՝ ի պահանջել հարկին՝ ինքնապաշտպանութեան կը գիմէ արտաքին վտանքի մը պահուն, յստակօրէն ցոյց տանք թէ՝ հայ ժողովուրդը հաւաաարիմ կր մնայ երկրի կառավարութեան և սնկեղծ բարեկամ Արար ժողովուրդին՝ եթէ թուրքերը մեզ հանգիստ ձգեն Սուրիոյ մէջ, մենք պատճառ մը չունինք թուրքիոյ գէմ էնթրիկներ սարքելու Սուրիոյ մէջ մեզ միայն ինքնապաշտպանութեան զգացումն է որ կ'առաջնորդէ....



ՖՐԱՆՍԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՒ ԶԻՆԻՈՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ

—○○—

Հայ ժողովուրդը՝ գարերու գերութեան շղթաներով կաշկանդուած՝ բոլորովին կորսնցուցած էր իր զինւորական բոլոր առաքինութիւնները, ինքնապաշտ-

AVO

պանութեան բնական զգացումն իսկ արձականգ չեր գտներ անոր սրտին մէջ, թուրքիա կոչուած սպանդանոցին մէջ. կատարուած հայաջինջ քաղաքականութիւնը զարհուրելի համեմատութիւններ երբեք չի պիտի ստանար, ոճրագործները սանձարձակ ասպարէզ չի պիտի դանէին իրենց հրէշային արարքը ի գլուխ հանելու, եթէ իւրաքանչիւր հայ անհատ իր առնական կորովր պահած՝ զէնքի փրկարար միջոցին զիմած րլար, իրեն ու իրեններուն կեանքր պաշտպանելու համար :

Բնդիանուր աղէտէն ազատուած երիաասարդ հայ բեկորները՝ անձամբ ականատես եղած են զործուած գազանային գայրագութիւններուն՝ հիմայ կը զտնուին մրանայի ազատ հողին վրայ, ասոնք զինւորագրութիւնը իրը երկնային բարիք պէտք է բնդունին և ուրախութեամբ զիմեն. Մրանսական զօրանոցները, ուր պիտի սորվին կեանքի պայքարի անհրաժեշտ միջոցներէն մին՝ զիւորական կրթութիւնը, որ իրենց պիտի ներշնչէ՝ ազատ ապրելու հպարտութիւնը, մարդկային արժանապատութեան զիտակցութիւնը, որ դիտէ, երբ հարկը պահանջէ, եաբաղաները փշուր փշուր ընել մարդուսպաններու ջոլիիները իրենց որջերուն մէջ քամել : Ինքնապաշտպանութեան կարող ազգերն են միայն որ ապրելու իրաւունք ունին, այն ժողովուրդը՝ որ միշտ գերի կը մնայ, ազնիւ ձիրքերու չի երնար տիրանալ, մինչեւ վերջ զօրաւորներու ուսքերուն տակ սովալու և թշուառական կեանք մը քաշքշելու դատապարտուած է, ընդհանուր արգահատանք և նողկանք հրաւիրելով իր վրայ :

AVO

Գալով հիմա ֆրանսական աեսակէտին՝ ան կ'ըսէ,
քանի որ Ֆրանսա բնակութիւն հաստատած ես և
կհանքգ մեր հողին վրայ կը շահիս, դուն ալ պարտա-
ւոր ես պաշտպանելու այն հայրենիքը որ քեզ կը
սնուցանէ, կ'արձեմ թէ՝ այս տրամաբանութիւնը ու է
առարկութիւն չի վերցներ, երբ հայ երիտասարդները՝
իրենց զինորական պարականութիւնը կատարեն,
օրէնքին տրամադրութիւններուն համեմատ՝ ֆրան-
սացի քաղաքացիներ կը դառնան, ինչպէս նաև իրենց
կինը և զաւակները ֆրանսացիի համահաւասար իրա-
ւունքներու կը տիրանան :

Մենք, աւելի պահանջկոտ բլլարով՝ կ'ուզենք որ՝
ֆրանսահայութիւնը հաւաքարտը քաղաքացի դառնայ,
ասով չափէն աւելի ախորժակ կը ցուցադրենք և սովո-
րական թիթեւառիկութեամբ կը խանգամառուինք և
անկարելին կը պահանջնենք, երկրին արմատական
օրէնքները մեր քմահանոյքներուն ծառայեցնելու ան-
գիտակցութիւնը կ'ունենանք։ Ֆրանսացին չատ լաւ
գիտէ թէ՝ հաւաքարկան քաղաքացիութիւնը աւելի
շահու խնդիր է, քան թէ զգացման։ Ուրիշ պարտայ
մըն ալ, մէկ կողմէ՝ հաւաքարկան քաղաքացիութիւն
կը պահանջնենք, իսկ միւս կողմէ՝ հաւաքարար Հայաս-
տան մեկնելու մասին կը խորհինք, եթէ Արքայու-
թեան դռները մեր առջեւ բաց գտնենք, առանց այլ և
այլի՝ զոհանանք ուրեմն՝ միմիայն զինորներու քաղա-
քացիութենէն. երբ Ֆրանսայի մէջ, հազարաւ որ քա-
ղաքացիներ ունենանք, ասոնք կրնան պահանջել իրենց
երեսփոխուններէն և իրենց կառավարութենէն՝ որ

AVO

Փրանսահայ գաղութին մնացած մասն ալ լայն առաւ-
ւելութիւններ վայելէ այս հիւրընկալ երկրին մէջ։

Առարկողներ պիտի բլան թէ՝ ներկայ սերուղն
իսկ՝ օր ըստ օրէ՝ կր հեռանայ հայ մշակոյթէն, հա-
յերէն լրագիր անգամ չի կարդար, եթէ մեր երիտա-
սարդները մեր ազգային կեանքէն կր հեռանան, մենք
մեր երիտասարդներուն մօտենանք և իրենց նախրնտ-
րած լեզուով լրագիրներ հրամցնենք անոնց, օրինակ
առնելով հրեաներէն, միջնագարեան միջոցները այլես
րնթացք չունին ներկայ գարու մէջ, օրուան պահանջ-
ներուն համեմատ փոխհնք մեր գործելակերպը, եթէ
կ'ուզենք օր հայ երիտասարդներու իրենց գտնուած
երկրին քաղաքացի ըլլալը բարիք մը ըլլայ Ազգին և
ո՛չ թէ չարիք։

Մեծ երկիրներն իսկ խիստ կարեւորութիւնն կ'ըն-
ծայեն օտարութեան մէջ հաստատուած իրենց գաղութ-
ներուն և անոնց քաղաքացիութիւնը կ'օգտագործեն
ի շահ Մայր Հայրենիքին։ Մենք ալ այս ուղղութեամբ
շատ կարեւոր աշխատանքներ ունինք տանելիք,
խնդիրը յարատեւ և մեթուաիկ աշխատանք մը ստեղ-
ծելու մէջն է, եթէ տյս տարրական աշխատանքն ալ
թափելու չափ ազգային կորով և կամք կր պակսի
մեզ՝ երկրագունդիս վրայ իրը ազգ ապրելու իրաւա-
սութիւն իսկ կը կորսնցնենք։



AVO

ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՒ ԱՄՈՒՄՆՈՒԹԻՒՆԸ



Ամուսնութիւնը՝ բոլոր երիտասարդներու համար, կեանքի և մահու խնդիր մրն է, որուն մօտենալու է վերջին աստիճան լրջութեամբ. երբ բնակիլու համար չէնք մը կառուցանես, կ'աշխատիս որ զայն հաստատ հիմերու վրայ գնես, որպէս զի փլուզումէ գերծ պահես քեզ և քուկինները, քանի որ՝ այնքան հոգ կը տանիս Փիզիքական գոյութեանդ շատ աւելի նախանձախնդիր րլլալու ես, երբ խնդիրը՝ կը կայտնայ բնտանեկան բոյն մը շինելու մէջ, որուն գիրկին մէջ պիտի գտնես թէ Փիզիքական և թէ բարոյական ապահովութիւն :

Բնութեան հիմնական օրէնքները՝ քեզ կ'առաջնորդեն դէպի գեղեցիկ սեար՝ և կեանքի շրջանը աւելի հեշտօրէն բոլորելու համար կողակից մը կը փնտոսես, ուշագիր եղիր որ չի սիսալիս քու բնտրութեանդ մէջ, զժբախտութիւն հրաւիրելով՝ քու, կողակիցիդ և այն անմեղ էակներու վրայ, որոնք ձնունդ պիտի առնեն ձեր միութենէն :

Երիտասարդ երակներուդ մէջ արիւնդ կը վխտայ, շատ անգամ տրամադիր ես արտաքին երեւոյթներէն խարուելու՝ ինչ որ յաճախ սէր կը կարծես, պարզ քմահաճոյք մրն է, որ կարճ ժամանակամիջոցի մէջ կ'աներեւոյթանայ, տեղի տալով հակակրութեսն մը, որ կը թունաւորէ քու բնտանեկանութեանդ, փոխազարձ զգացումէ տարուած, երբ երկու երիտասարդներ, իրառ հետ միանալ կը փափաքին, իրենց ու շաղրութիւնը

AVO

կեզրոնացնելու են իրենց զգացման տոկունութեան շուրջ՝ և դիտնալու են թէ՝ սեռային յարաբերութիւնը սահմանուած չէ միայն աշխարհային հաճոյքներու կոռւան մը բլլալու, այլ՝ նուիրական խորան մը. որուն շուրջ պիտի ծրին ու ծաղկին բնատանիքը յաւերժացնող կոկոններ, որոնք խնամելու համար զիտակից և պարտաճաշաչ ծնողքներու գերը կատարելու նուիրական պաշտօնը ստանձնած են իրենք։ Այս էակներու ծնունդն է որ միութեան կատ պիտի հաստատէ, երեկ՝ սիրով գիւսված, բայց այսօր՝ պարտականութեան զգացումի՝ փոխազարձ յորդոնքի և համակրանքի վերածուած կենցազայտորութիւն մը՝ փոքրիկ մոշնիկներու գոյլայլիկներով նուիրազործուած։

Կետնքի փորձարկութիւնը ցոյց կու տայ թէ՝ բնտանեկան շրջանակին մէջ յարաբերական ներգոշնակութիւն պահելու և տեւական խաղաղութիւն ունենալու համար, էրիկ կնկան միջն փոխազարձ զիջումները անհրաժեշտ են, բնդհանուր առմամբ՝ գեղեցիկ սեռը աւելի գոյցուն է և իր կազմուածին պատճառաւ ենթարկուած է ջզային գրութեան ազդեցութեան քան թէ բանականութեան է էրիկ մարդը՝ աեղեակ այս հոգեբանութեան, իրը վարժ գեկանիար իր բնտանեկան նուակը տապահնորդելու է վ' րջին ծայր ձկու նոնթեամբ՝ նժորին մէջ նետելով՝ ներողամիտ ողի և սրտի բարութիւն, կի՞նը կ'ուզէ որ վերջին խօսքը միշտ իրենը բլլայ. էրիկ մարդը փոխանակ բորբոքելու, անսխորժ արտայացութիւններ ունենալու, քանի մը անուշ բառերով կրնայ մելմացնել կնոջ դիւրաբորբո-

ALO

քութիւնը և կրկին իր փափաքսած կլատին բերել զայն

Հայ մայրերը՝ բնդանուր առմամբ՝ տկարութիւնը
ունին իրենց զաւակները շփացնելու և անոնց համար
փայլուն ապագայ մը երազելու. « Իմ տղաս, եթէ
մեծնայ, պէլ մը, փաօա մը պիտի րլայ, իմ աղջիկս
բազունի մըն է, իր ամուսինը բրենս մը պիտի րլայ »
այս ինքնին անմեղ բառերը կարծուածէն տւելի խոր
կր քանդակու ին երիտասարդ մատաղ ուղեղներու
վրայ՝ ապագայ զգբախտութիւններու զուռ կր բանայ:
Հայ մայրերը յաւ գիտնալու են թէ՝ իրենց զաւակ-
ները պարզ մահկանացուներ են, որ սահմանուած են
իրենց ճակտի քրտինքով՝ իրենց օրապահիկր շահելու
ապագային. այս ճշմարտութեան վերահասու՝ բստ այնմ
պատրաստելու են զանոնք կեանքի պայքարին հա-
մար : Նախընտրելի է, որ հարուստ թէ աղքատ, ամէնքն
ոլ առանց բացառութեան արհեստի մը տիրանտն,
կեանքի անհրաժեշտ պայմանը աշխատանքն է, ով որ
չաշխատիր նամանաւանդ ներկայ զարուս մէջ, անօթի
կը մնայ . . . :

Թրանսացի այեւոր Տօքթէօր բարեկամ մը Մար-
սէյլ, Տօքթէօր Lieutaud, որ յաճախ ինձ կ'րսէր. « Եթէ
տիբունանալ կ'ուզես, նախ եռ ցեղեղ օրիորդ առ, եռ
գաւառեղ առ, եռ խալախցին առ, եռ փողոցեղ առ,
եռ դրացիեղ առ »: Բոլոր հայ երիտասարդներու յուրջ
ուշադրութիւնը կը հրաւիրեմ, Փրանսացի Տօքթէօրի
մը այս նշանակայից արդար դիտազութիւններու մա-
սին, որպէս զի զգան թէ՝ օաարուհիներու հետ ամուս-
նութիւն կնքել կը նմանի պարզապէս աւազի վրայ

AVO

շենք բարձրացնելու, բնականաբար, բացառութիւնները յարգելի են։ Անձնական փորձառութիւնս ալ կու գայ հաստատել վերոյիշեալ խօսքերու ճշմարտութիւնը։ 15 տարեկան հաստիկէս ի վեր Ֆրանսա զանուած եմ, Փրանսական մտայնութեամբ մհծցած յարատեւ յարաբերութիւններ ունեցած եմ, Փրանսացի բոլոր դաստիարգերու ընտանիքներուն հետ, ո՞չ ո՛վ ինձմէ աւելի Ֆրանսասէր չըլլայ, բայց ստիպուած եմ խոստովանելու թէ՝ Փրանսուհին մը հետ հայ երիտասարդի մը ամսունութիւնը աղետաւոր է թէ՛ անհատական և թէ, ազգային տեսակէտով՝ արդէն Փրանսուհիի մը համար, օտար մը նա մանաւանդ հայ մը իրմէ նուազ արժաշնիք ունեցող տարր մըն է, երբոր անոր հետ ամսունանայ, կարծես թէ չնորհք մը կ'ընէ տարուած շատ անգամ փայլուն երեւոյթէ, այս ստորադասութիւնն ալ միշտ իրեն կը զգացնէ։

Մեղրալուսինի առաջին չըջանը բոլորուելէ յետոյ՝ երիկ կնկան միջեւ՝ երկու տարբեր մտայնութիւններ, երկու տարբեր հոգեբաննութիւններ իրառու գէմ կը ցցուին, անկարելի զարձնելով ընտանեկան ներքին խաղաղութիւնը՝ եթէ այս հոգեբանական դրսոթիւնը բարդուի նիւթականի պակասսվ՝ բացուած խրամատը աւելի կը յայնայ ծնունդ տալով սոյն օրինակ արտայայտութիւններու. «1. Ֆրանսացի մը այս բանը չի պիտի ըներ։ 2. կ'երեւի թէ՝ քու երկրիդ մէջ կիները դերիի պէս կը գործածէք, հոս Ֆրանսա ենք, մենք Փրանսուհիներս չենք կընար հանգուրժել ձեր արեւելհան սովորութիւններուն։ 3. Զեմ զարմանար, օտար

ALO

էք, դուք ֆրանսական նրբութիւնը երբեք չէք կրնար ըմբռնել : 4. Եթէ ինձ վայելուչ կետնք մը չի պիտի կրնայիր ապահովել ի՞նչու ամուսնացար : 5. Աղտոտ օտարական, ես այս կետնքին զզուեցայ այլիս՝ ամուսնալութիւնը միակ միջոցն է, որպէս զի՞ քանի երիտասարդ եմ՝ զեռ բախտ մը ապահովեմ ինձ . . . :

Մեկնարանութիւնները աւելորդ են իմ վերջին խորհուրդս և հայ, երիտասարդներուն՝ կարելին ըրէք ֆրանսացիներու բոլոր բարեմասնութիւնները իւրացնելու համար, միայն թէ՝ չի փորձուիք երբեք ֆրանսունիներու հետ ամուսնութիւն կնքել . . . :

Անոնք որ՝ անձնամոլ հստափրութենէ տարուած՝ կ'ուզեն ամուրի մնալ ամբողջ կետնքի ընթացքին, այսպիսիները չեն զիտեր թէ՝ ի՞նչ զժբախտութիւններ իրենց կը սպասեն սպազային՝ այս ունայն աշխարհիս մէջ եթէ միակ միիթարութեան վայր մը զոյութիւն ունի ան ալ կրկին բնտանեկան յարկն է : Նախրնտրելի է, որ հայ երիտասարդները իրենց ամուսնութեան մէջ չուշանան կետնքի հաճոյքները կոչուած ոչնչութիւնները վայելելու պատրուակով՝ և ամուսնութեան նուրբական խորանին առջեւ չի ներկայանան բարոյագէս ոչնչացած և մարմնապէս փճացած . . . :

❖ ❖ ❖

ՖՐԱՆՍԱՑԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

—*—

Ֆրանսացի ժողովուրդին հոգեբանութեան և մտայնութեան ծանօթանալ տարրական պարտականութիւնն է, այս հիւրասէր երկրին մէջ բնակութիւն հաստատած

AVO

հայ գաղութին համար : Կ'ապրինք այնպիսի միջաւ-
փայրի մը մէջ, յարատեւ շփման մէջ կը գտնութինք
այնպիսի ժողովուրդի մը հետ, որ բազգատութեան
ո և է եզր և նմանութիւն չի կրնար ունենալ մեր
անցեալ կենցազավարութեան հետ, դարերու դրացնու-
թիւնը՝ մեզ ընտանեցուցած էր թրքական բարքերուն,
որուն յարմարցուցած էինք մեր ապրելակերպը, մեր
քաղաքական տհասութիւնը, մեր ցեղային զիւրաբոր-
բոք և զիւրահաւատ բնութիւնը ծնունդ տուաւ, Հա-
միտեան արիւնոտ շրջանին, որով ահազին փոս մը
բացուած էր մեր և տիրող տարրին մէջ, անկարելի
գարձնելով մեր զրացիական բարոք յարաքերութիւն-
ները թուրքերու հետ, անխուսափելին պատահեցաւ և
այսօր մեզ կը գտնենք երկրի մը մէջ. որուն սեփա-
կանատէրը՝ նկատուած է, աշխարհիս ամենէն ընկերու-
սէր ու մարդասէր ժողովուրդը, պայմանաւ որ՝ մեր
բարքերը պարտադրելու հաւակնութիւնը չունենանք
և մենք իսկ զիտնանք յարմարիլ ու ընտանենալ
ֆրանսական բարքերուն, նոյն իսկ մեր ազգային ու-
անհատական շահերու տեսակէտով :

Ցաւալին այն է, որ մեր ժողովուրդը հակամէտ
կ'երեւի ֆրանսացիին թերութիւնները միայն իւրա-
ցրնելու և ո և է ձգտում ցոյց չի տար՝ անոր բազմու-
թիւ բարեմասնութիւններէն օգտուելու : Մենք ֆրան-
սացին կը գատենք արտաքին երեւոյթներէն միայն,
կապկօրէն կ'ընդօրինակինք անոր հազուստն ու կա-
պուստը, արտաքին շարժուձեւերը, կը վագենք պարա-
սրահները՝ ժօղէֆինի կամ ժօրժէթի հետ սիրաբանե,

ALO

լու երկու վալսերու միջև, ասով կը կարծենք թէ՝ ֆրանսացին այլես գաղանիք մը չունի մեզի համար։ Այս սխալ արամաբանութենէ տարուած՝ բնգօրինակելով հանդերձ այդ բոլոր արտաքին երեւոյթները՝ չենք դադրիր քննագատելէ մեզմէ շատ բարձր ժողովուրդի մը կենցաղագարութիւնը, որուն յաջողութեան գաղանիքը՝ պէտք է փնառել ուրիշ տեղեր, քան թէ՝ հասարակ պարահանգէսներու և սինեմաններու մէջ։

Ֆրանսացի ժողովուրդին համար, առանց սեոի խորութեան, աշխատութիւնը կեանքի առաջին պայմանն է. բատ այս սկզբունքին՝ իւրաքանչիւր մարդ՝ իր ճակտի քրտինքովը պէտք է շահի իր և իրեններուն կեանքը, 15էն մինչեւ 70 տարեկան, նոյն իսկ աւելի, հերիք է որ՝ ո և է հիւանդութիւն զի՞նքը անկարողութեան չէ դատապարտած։

Ֆրանսացին աշխատող րլալով հանդերձ՝ խնայող է, պայմանաւ որ՝ այդ խնայողութիւնը իր առողջութեան չի վնասէ։

Ֆրանսացին իր ցեղին յատուկ փափկանկատութեամբ և ճկունութեամբ կը վիճարանի, քաղաքական ու ընկերային խնդիրներու շուրջ՝ իր ստացած կրթութեան համեմատ՝ կ'աշխատի, կարելի եղածին չափ՝ իր հակառակորդը չի վիրաւորելու, երբ նկատէ որ վիճարանութիւնը ծանր գարձուածք մը կ'առնէ, ժպիտի շրթուն՝ կատակելով զիտէ վերջ տալ խօսակցութեան, ուր, մերինները աթոռներու հարուածներով պիտի վերջացնէին։

Ֆրանսացին՝ բնդհանուր առմամբ՝ կ'անզիտանայ

AVO

սխակալութիւնը, քէն պահելու սովորութիւն չունի, բարկութեան մը միջոցին՝ կրնայ ցաւալի արտայայտութիւներ ունենայ, բայց քիչ յեաոյ՝ պատահածը կը մոռնայ և պատրաստ է միշտ իր հակառակորդին ձեռք երկնցնելու, մինչդեռ՝ մերինները նմանօրինակ դէպքի մը պահուն, տարիններով անհաշտ կ'ապրին և իրարուհանդէպ թշնամական արարքներէ չեն գաղրիր:

Թրանսացին կ'ընդունի որ՝ անհատական ազատութիւնն ալ չափ ու սահման ունի, հրապարակային վայրերու մէջ կը զգուշանայ իր զրացիններուն նեղութիւն պատճառելէ, Ֆրանսացիին համար, իւրախանչիւրին ազատութիւնը կը լրայնայ այնտեղ, ուր ուրիշ մը ազատութիւնը կը սկսի:

Թրանսացին՝ վերջին աստիճան հարեւորութիւն կ'ընծայէ քաղաքավարական արտաքին ձեւերուն և օտարը կը դատէ, իր արտայայտութիւններէն և հագւելու ձեւէն։ Հրեանները դիտակից այս մտայնութեան՝ իրենց ճկնութեամբ՝ զիտեն գրաւել ֆրանսացիին համակրանքը, նոյն իսկ հականրեայ տարրերու, դժուար չէ ուրիմն՝ մեր բոլոր հայրենակիցներուն՝ իրենց գտնուած միջավայրին յարմարիլ, երբ իրենց ֆրանսացի զրացիններուն և ծանօթներուն հանդպին, յուղարկաւորութենէ մը վերտարձող անձի մը դէմքը ցուցադրելու չեն անոնց առջեւ՝ դժուար չէ կարծեմ, ժպտուն երես « Bonjour Madame, bonjour Monsieur, avec plaisir Mademoiselle » մը շռայիլ աջ ու ձախ և civilisé մարդու մը տպաւորութիւնը ձգել . . . :

ՎԵՐՋ

AVO